

Ս Ի Պ Ա Ն

ՀԱՅ ԱՄՍՈՎԻՐԻ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՏՇՈՎԱԿԱՆ ՃՐԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԱՎՈՎԱԿԱՆ ՀԱՅ ՊԱՏՐՈՒՐՅՈՒՆՆԵՐԻ

Հ Ա Յ Ա Ն Գ Ա Խ Ո Ւ Թ Ե Ւ Խ

Երես

ԿՐՈՆԱԿԱՆ

- «Կանոնագիր» և «Օրինագիծ».

257

ԿՐՈՆԱԿԱՆ

- «Արեւելք Արեգակն Արդարութեամ».
- Ներսէս Ա. Քհն.
- Թաղուզանան
- Պարապմունք ի Ս. Գիրո Նոր Կտակարանի
- Փառք ի բարձուն Աստուծոյ.
- Ֆ. Յ. Մ.
- Ս. ՅԱԿՈԲՅԱՆ ԲԵՄԵՆ — Նոր Պարզը.
- Հայկացուն Վարդապէս

260

263

266

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

- Զրինեղը.

Թրզմ. թ. ե. դ.

ՊԱՏՄԱԿԱՆ

- Նախնական Քրիստոնեական Կեանքը
- Թ. Ազօրքն ու Պատմումնը.
- Պատմուրիսն Երուսաղէմի.

271

272

ԲԱՆԱՍՄԻՐԱԿԱՆ

- Միիրար Այրիվանեցի
- Նորագիւս Արանացրուրին և Երկեր. Պարկզին Արքեպ. Յովուշինաց
- Դարձեալ Հայերենի Հարցեր.
- Ա. Պարտաշ

277

279

ՄԱՏԵՆԱԽՈՍՈՎԱԿԱՆ

- «Հայրենի Ծխան».

Հաւաշ Վարդապէս

283

ՑՈՒՆԱԳ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ Եղանակը.

283

Ս. ՅԱԿՈԲՅԻ ՆԵՐՄԵՆ.

— Հանգիս Ամեն. Տ. Պամիանոս Ցունաց Պատրիարքին
Երուսաղէմի. — Մայր Արոռը և Պատրիարքական Ընտրութիւնը. — Պոռ.
Նիկողայ Խորապէս Նախակը եւ Մըր. Տեղապահին Պատաժինը. — Գեր.
Տիգրաս Մըրազին Ս. Արռ. Ժամանակը. — Երկու Միաբան Վարդա-
պէմել Անգլիա Կերպան. — Վերափոխում. — Աւիլիկի Հոլի Ռւսանողներ
ի Ս. Յակոբ. — Պատմական:

284

Ս Ի Ռ Ա

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բոլոր երկիրներու համար՝ Սիմենի Տարեկան բաժնեգինն է
Անգլ. Շելլ 6 (Ամեր. Դաշտ 1.50) կամ անոր համարժէքը
Եռամսնայ կամ վեցամսնայ բաժանորդագրութիւն չկայ.
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԱԿԻ է

Հասցե՝ Rédaction de la Revue Arménienne ՏՅՈՆ
Պատրիարքատ Արմենիան
ՅԵՐՈՍԱԼԵΜ — Palestine

Լ Ո Յ Ս Տ Ե Ս Ա Ւ

ՄՇԱԿՆ ՈՒ ՎԱՐՉՎՔ

ՅՈՒԹԵԼԻՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ի ՑԻՇԱՏԱԿ

ԱՄԵՆ. ԴՈՒՐԵԱՆ Տ. ԵՂԻՋԵ Ս. ՊԱՏՐԻԱՐքին ԵՐՈՒՍԱԼԵՄի

ՅԻՍՆԱՄԵԱՅ ՔԱՂԱՆԱՅՈՒԹԵԱՆ ՅՈՒԹԵԼԵԱՆԻՆ

1879 — 1929

Զի մասկի արժանի է վարձու իւրոյ
Պատրիարք Փ. 7

ՏՊՈՐԱՆ ՄՐԲՈՅ ՅԱԿԱԲԵԱՆԵՑ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

1931

24 x 15 սմ. Երես Ը + 384
125 ՅՈՒԹԵԼԻՆԱԿԱՆ

ԳԻՆ 5 ՇԻԼԻՆ

ԿՐԵՄ ՅՈՒՆԹ, ԳԵՂԵՑԻԿ ՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ (59 ԿԼԻՏԵՆԵՐ)

Թիմել Տպարանի Տեսչութեան

ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ե. ՏԱՐԻ—ՆՈՐ ՇՐՋԱՆ

1931-ՄԵՊՏԵՄԲԵՐ

Թիվ 9

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ԿԱՆՈՆԱԳԻՐ» ԵՒ «ՕՐԻՆԱԳԻԾ»

Հյց. Եկեղեցւոյ կեանքին մէջ մեծ կարևորութիւն եւ մասնաւանդ նշանակութիւն ունեցող երկու դէպքեր տեղի ունեցան այս վերջերս։ Թէ՛ եկեղեցական և թէ՛ աշխարհիկ մամուլը թեթև արձագանդ մը միայն տուաւ անոնց։ Իրողութիւնները, սակայն, իրենց ծանրութեան համապատասխան ուշադրութեան առարկայ ընելու առաքինութիւնը հարկ է ունենալ՝ կացութիւնը ուղիղ ըմբռնելու դադարիքին տիրանալու համար։

Ասկէ երեք ամիս առաջ Իրաքի արաբական կառավարութիւնը «Հայ Որդոգուկս Համայնքին կանոնագիր»ը պատրաստեց, անշուշտ գործակցութեամբ հայերու, և ներկայացնելով զայն «Երեսափ. Փողովիչն՝ զործագրութիւնը հրամացեց։ Անցեալ ամիս ալ չորս յօդուածներէ բաղկացեալ «Օրինագիծ» մը «Ուումանիոյ Հայ Լուսաւորչական Թեմմային»^(*) համար՝ անցաւ Ուումանիոյ Երեսափ. Փողովիչն, Ծերակոյտէն և թագաւորին վաւերացումով վերջնական կնիք մը ստացաւ։ Այս օրինագիծին, որուն վրայ հիմնեալ կանոնագրութիւնը հրատարակուած չտեսանք և զիսակարգութիւններով միայն ծանօթ է մեզի, պատրաստութեան և ստացման համար Ուումանիոյ Առաջնորդ Գեր. Տ. Յուսիկ Արքեպոս. ին և թեմին ազգայիններուն ջանքերը պսակուեցան՝ երկրին վարչապետին, Նիկոլայ Իորգայի թանկադին աջակցութեամբ և արդարամիտ բարեացակամութեամբ։

Այս երկու կանոնագրութեանց (կամ ծանօթ բառով սահմանադրութեանց) ալ պատրաստութեանց մէջ մեր Եկեղեցւոյն կողմէ որո՞նց ի՞նչ չափով մասնակցութեան և գերին մասին, և կրօնական-եկեղեցական այդ կարևոր գործին ձեռնարկողներուն ի՞նչ ողիէ զիսաւորաբար մղուած ըլլալուն նկատմամբ մեր ուղղակի տեղեկութիւնները սահմանափակ են, և ընդհանուր զիծերով թերթերու հրատարակութեանց սահմանէն անդին չեն անցնիր։ Այդչափն ալ սակայն բաւական է որ այս ամիս շատ համառօտ տեսութիւն մ'ընենք ընդհանուր կերպով կանոնագրութեանց ինսդրոյն վրայ։

Մատնանիշ կ'ընենք կարգ մը տեղիքներ միայն՝ առանց դանոնք պէտք եղածին պէս և պէտք եղածին չափ մշակելու։

(*) Ի՞նչ ըսել, որ Հյց. Ուղ. Եկեղեցին իր իսկական անունն իսկ չէ կրցած գրումել այս կանոնագրութեանց վերև։

Ընկերային եղափոխութեանց ճանապարհին վրայ երբ խորհրդարանսական, և ընտրութեամբ ներկայացուցչական կարգերը երեցան, եկեղեցւոյ և Պետութեան հին պայքարը գետին փոխեց, և աղմուկ աղաղակ մը փրթաւ (Հայեր կամ անոնց մէկ հասուածը բացառութիւն կազմել չուղեցին,) թէ եկեղեցին պէտք է բաժնուի Պետութենէն: Ասիկա արդիւնքն էր, անշուշտ, պետութեան հեղինակութեան սկիզբին և անոր կատարելիք գերին մասին տիրող զաղափարներու եղափոխումին: Այս եղափոխութեան հիմունքները քննել ինքնին բարդ ինդիք մըն է:

Բայց այսօր իրողութիւնը այն է որ շատ մը երկիրներու մէջ եկեղեցին այս կամ այն կերպով եւ առաւել կամ պակաս չափով պեռական է կամ կը պետականացուի: Ո՞չ թէ բնիկ եկեղեցին միայն՝ այլ նաև եկւորն ու այլադաւանը: Բայ այսմ՝ իրաւապէս՝ հայ-քրիստոնեան Ռումանիոյ կամ իրաքի մէջ լման հպատակն է պետութեան: Երբ գաւանական-եկեղեցական հիման վրայ ինքնուրոյն հանգամանք մը եւ մասնաւորապէս քաղաքային ինչ ինչ իրաւասութիւններ կը ստանայ և իր կանոնադրութիւնը պետական յօրինուածութեան մէջ կ'անցնի օրէնք դառնալու՝ այդ կը նշանակէ թէ պետութիւն և եկեղեցի իրարու կը կապուին: Ինչո՞ւ այս կապը նպաստաւո՞ր է եկեղեցին համար՝ թէ աննպաստ, և մէկ կամ միւս պարագային ո՞ր աստիճան. — բայց այդ ինդիրներուն յարուցումը մեզ հեռուները պիտի տանէք:

Ուրիշ կէտ մը: Քրիստոնէութեան պետականացումէն ասդին, ու տակաւին անկէ ալ առաջ, եկեղեցական-վարչական իրաւասութեան սահմանները կը համապատասխանէին քաղաքական բաժանումներու: Այսպէս ալ զնաց մինչեւ վերջ: Միայն թէ Ծնդհանուր եկեղեցւոյ վարչական միութեան բեկանումէն ետք՝ եկեղեցական իրաւասութիւնը, տարրեր գոյնով մը, քաղաքական սահմանադրը մերժ անցաւ, առանց, սակայն, ծանրութեան կեղրոնները իրենց տեղէն խախտելու:

Հյց. Եկեղեցւոյն մէջ, մասնաւորապէս, այդ ծանրութեան կեղրոններուն, (Կաթոլիկոսութեանց և Պատրիարքութեանց) կը վերաբերէր կանոնադրութիւն հաստատելու իրաւասութիւնը ի հարկէ միշտ պետական հաստատութեամբ և նուրիսականացումով: Պոլուժէնիէն կամ Ազգ. Սահմանադրութիւնը կաթողիկոսական կամ պատրիարքական, կամ աւելի ճիշդ՝ միայն պատրիարքական հեղինակութեանց վրայ կը կանգնին, «Պատրիարք» անունը առնելով թեմակալ եպիսկոպոսներու պետ (*) նշանակութեամբ:

Մեծ պատերազմի քաղաքական յեղաշրջումներով այս սկզբունքը ընկղմեցաւ: Սահմանադրութիւն և Պոլուժէնիէ մեռան, զիրենք ստեղծող հեղինակութեանց քաղաքական հանգամանքին ամբողջովին փոխուելովը կամ չնշուելովը: Առոր փոխարէն՝ կանոնադրելու իրաւասութիւնը de facto անցաւ իւրաքանչիւր երկրի մէջ թեմակալ Առաջնորդին, անշուշտ ի զուլիս իր ժողովին, կամ ինչպէս օտար ճշգրիտ բացատրութիւն մը՝ կ'ըսէ, իբրև «Առաջնորդ ի ժողովի», ենթակայ՝ տեղական կառավարութեան տնօրինութեանց, հսկողու-

(*) Բառը կ'առնենք հոս իր վարչական իմաստով: Կրօնական-նուրիապետական տեսակէտով ալ որոշ զիրք և խմաստ ունի պատրիարքութիւնը, ինչպէս օրինակ՝ Երուսաղէմինը:

թեան և վաւերացման։ Եւ այժմ Առաջնորդը, միշտ ի զուխ իր ժողովին, կը դործածէ այդ իրաւասութիւնը առանց ենթարկուելու Մայր Աթոռի հակակշխին, որով ան (Մայր Աթոռը) կարենար իր իշխանութեամբը այդ կանոնազրութիւններուն ողին և արամագրութեանց Հյու Եկեղեցւոյ նկարազրին և միասնականութեան հաւատարիմ ըլլալը ապահովել։

Քրիս. Ուզգափառ Եկեղեցին, որմէն բնաւ չէ զատուած եւ զատուելու իրաւունք չունի Հյու Եկեղեցին, որոշ չափով մը միայն անկախութիւն կուտայ թեմին. այնչափ միայն՝ որ չափով որ եպիսկ.ի իրաւասութեան ներքեւ կ'իյնայ եւ անհրաժեշտ կը դառնայ կեդրոնին — մեր պարզապային Էջմիածնի — հեռաւորութեան հետևանքով։ Ուէ թեմ կապուած է եւ պէտք է կապուի Մայր Աթոռին ամէն կարեւոր խնդիրներու մէջ եւ իր ընդհանուր ուղղութիւնը անկէ ստանայ։ Ասոր հակառակը պարզապէս բողոքական սխալ ու անհիմն դրութիւնն է, որուն վնասակար ազգեցութենէն, աւաղ, չենք կրցած խուսափիլ, սկզբունքի մը տիրապետութեան ներքեւ գործող նուիրուած անձերու սակաւութեան հետևանքով։ Դէպի ապակեգրոնացում — զործածելով մեզմազոյն եզր մը — շեղումը իրողութիւն մըն է այսօր Մեր Եկեղեցւոյն մէջ, ընդհանուր առումով։

Ի՞նչ կը հետեւ ասկէ. պարզապէս սա՝ թէ վարչական իմաստով պատըիարքութիւններ (Ամենայն Հայոց Հայրապետը է նաև ծայրագոյն պատրիարք) կը ջնջուին, կամ որ նոյնն է՝ իւրաքանչիւր երկրի մէջ՝ քաղաքական սահմանադիմերու համաձայն՝ առանձին հայ պատրիարքութիւն մը կը կազմուի հետզետէ, յանձին Առաջնորդին ի ժողովի։

Այսպէսով՝ Հյու Եկեղեցւոյ վարչական նախկին մեքենան, Ազգ. Սահմանադրութիւնը, որ արդէն խարիսուլ և մանաւանդ անյարմար էր, կը տեսնենք բոլորովին դարձած զործելէ. վարչական ապակեդրոնացումը կը զանենք իրը զործոն վտանգ Եկեղեցւոյ միութեան դէմ։ Հետեւանքը՝ մէջտեղ է եւ նկարագրութեան պէտք չունի։

Եւ կարելի չէր անշուշտ, որ Եկեղեցւոյ դաւանական և Եկեղեցական-կանոնական միասնականութիւնը չազդուէր, մանաւանդ մեզի նման ջլատ Եկեղեցիի մը մէջ՝ առաւել չափով, վարչական միութեան այս կուրրումէն։ Եւ ո՞վ է վնասողը — Եկեղեցւոյ զոյութեան հիմունքը, Աւետարանի դատը, ընականաբար։

Դարման չունչ ասիկա. Մայր Աթոռին և անոր թեմերուն միջև թուլցող կապը կարելի չէ՝ ամրացնել։ Անշուշտ, խօսքով կարելի չէ։ Իսկ զործնական քայլերու մասին այժմ չունչ հատցնել՝ անօգուտ է արդէն, բազմաթիւ պատճառներով։

Այսչափ՝ ընդհանուր կերպով, հետզետէ կանոնադրութեանց նորաստեղծումին առիթով, որ յայսնապէս աւելի միխթարական է քան անկերպարան վիճակի մը մշտնչենաւորումը թեմերու մէջ։ Սակայն այսուհանդերձ Եկեղեցւոյ կեանքին մէջ դէպքեր են ասոնք՝ որոնք հիմնական հարցեր կ'արծարծեն։ Հարցեր՝ որոնց իմաստուն լուծումէն միայն կախում ունի այս մեր Եկեղեցիին կեանքը։

Կը թողունք առ այժմ այս կանոնադրութեանց կազմական եւ սկզբունքային թերութեանց մասին խօսիլ, թերութիւններ՝ որոնք Ազգ. Սահմանադրութեան մէջ ունին իրենց արմատները։

ԿՐՈՆԱԿԱՆ

«ԱՐԵՒԵԼՔ ԱՐԵԳԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ»

Դուկաս, Ա. 36—56:

Հայաստանեայց եկեղեցին վերափոխման տօնը կը կատարէ ութ օր և անկէ ետքն ալ Աստուածածնի ծնողաց՝ Յովակիմի և Աննայի յիշատակութիւնը կ'ընէ։

Երբ կարգանք Դուկասու Ա. 39—55ը, կը տեսնենք թէ երբ Ս. Կոյսը Գարրիել Հրեշտակապետէն լսեց մեծ Աւետիսը՝ այլայլեցաւ։ ուզեց հասկնալ թէ ի՞նչպէս կարելի էր որ պիտի կրնար ըլլալ հրեշտակին ըստածը։ Ուզեց հասկնալ ոչ թէ թերահաւատելով՝ այլ խոնարհաբար իմանալու նրապատակաւ միայն։ Եւ Հրեշտակն ըստ։ «Հոգին սուրբ եկեղեց ի քեզ, և զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քու քանզի որ ծնանելոցն է ի քէն՝ սուրբ է, և Որդի Աստուածոյ կոչեսցի»։

Եւ Մարիամ հաւատաց անմիջապէս՝ թէ «Տիրոջ կողմէ իրեն ըսուածները պիտի կատարուին»։ վասն զի Մարիամ լաւ սորված էր ինչ որ ըսուած էր իրեն իսրայէլի Աստուածոյն վրայ։

Յուզուած էր Մարիամ և սիրտը լեցուած սուրբ խոռվքով մը։ Աստուած հաճած էր իր մէջ բնակելու։ «Տաճար Աստուածոյ» եղած էր։ Կոյս մը երբ յշանար՝ որու կրնար երթալ իր սիրտը բանալու ևթէ ոչ իր մօրը։ Բայց կրնանք ենթազրել թէ Ս. Կոյսին մայրը վախճանած էր արգէն։ Ու Մարիամ շտապեց մօտն այն կնօջ՝ զոր Հրեշտակապետը մատնանշած էր իրեն։

Երկու խոնարհ բայց մեծ կիներ զէմ զիմաց եկած էին — Մարիամ և Եղիստորիթ։ Այս վերջինը կը խոստովանէր սակայն առաջինին առաւել մեծութիւնը, «կիներու մէջ օրհնեալ ըլլալը և «իր Տիրոջ Մայրն» ըլլալը։ անոր համար անշուշտ՝ որ Մարիամ արժանացած էր երանութեան՝ իր հուստքով։ — «Երանի՛ որ հաւատայցէ եթէ եղիսցի կատարումն ասացելոցն նմա ի Տեառնէ»։

Մարիամ մած և սուրբ հաւատքի մը արդիւնքին կը տիրանար։

Ս. Կոյսը՝ փառքը տալով փառքի աղբիւրին, իր հայրերուն մեծ Աստուածոյն, իր մէ շատ տուաջ իսրայէլի մէջ յառաջ եկած ուրիշ մեծ կնկան մը՝ Ս. Աննայի «Հաստատեսցի» օրհնութեան երգին յարենման, բայց աւելի զօրաւոր ու խմառալից «Մեծացուցէ . . .» օրհնութիւնը երգեց։ Այդ երգը քրիստոնեայ բոլոր եկեղեցիներ մինչեւ այսօր ամէն օր կը կրիկնին շարականներու շարքին՝ ամենայն իրաւամբ։ Այլ որ այս երգը կը կարդայ, կը տեսնէ որ Հին Կտակարանի ոգին կը ցուլայ հոն։ մարգարէութեանց և օրէնքին հոգեոր նշանակութիւնը խորապէս նկարագրուած է անոր մէջ։

Մարիամ կ'երգէ գալիք թագաւորութիւն մը, որ տարբեր ըլլալով ժամանակին հրէական ըմբռնումէն՝ բարոյական յեղափոխութիւն մըն է, որ ներկայ մեծութեանց չտփն ու կշխոր պիտի փոխէ։ Այդ թագաւորութեան մէջ աշխարհիկ մեծութեանց և ամբարտաւանութեան տեղ խոնարհութիւն, աղնուութիւն և սէր պիտի տիրէ։

Նպատակս չէ հոս «Մեծացուցէ» երգը վերլուծել։ Միայն սա յիշել կ'արծէ որ «Մեծացուցէ» երգը, որ անշուշտ ուզգակի Մարիամէն լսուած և զրի առնուածէ, ցոյց կուտայ Մարիամի մտքին ու հոգիին բարձրութիւնը միանգամայն՝ Ս. Դըրքէն առնուած սնունդի հետևանքով։

Ս. Կոյսին կեանքը հարուստ է շատ պատգամներով և դասերով։ Նկատի առնենք երկու կէտեր միայն։

Առաջինը սա է։ Ան կը հաւատար թէ Տիրոջ կողմէն իրեն ըսուածները պիտի կատարուին։ Կարեոր ճշմարտութիւն մը կայ հոս, զոր անտես կ'ընենք մենք յաճախ։

Շատ մարդկի՝ եթէ անդրագաւոնան իրենց կեանքին, պիտի տեսնեն որ քանի՛ քանի՛ անգամներ մեծ շնորհ մը կորսընցուցած են՝ լոկ անոր համար որ յաճախ խորհած են Աստուածոյ մօտենալ, բայց երկչոտ և թերահաւատ զանուած են։ Մարդկացին միտքով չտփած ու կշուած՝ և իրենց խնդիրքին կատարումը անկարելի նկատած են։

Այդ մարդիկ, առհասարակ, ուզգափառ հաւատք ունին Քրիստոսի վրայ։ Այս հաւատքը այնպիսիններու խասնուածքին մէջ անզիտակից հաւատացեալներէն տարբեր

բան մըն է. անոնց հոգիին խորքէն ձայն մը կուգայ, որ կ'ըսէ թէ պէտք է որ փոխութիւն իրենք, և կ'աղօթեն նոյն խկ՝ այդ պակասը լրացնելու համար։ Բայց երբ Տէրը մօտենայ անոնց և հրեշտակի ձայն մը լսեն՝ կը վարանին, կը վախնան։ վասնզի միք ոչ լնկացի զարքայութիւնն Աստուծոյ իրբե զմանուկ, ոչ մտցէ ի նառա միք որ ինձի հետ ըլլալ կ'ուզէ պէտք է որ խաչը առնէ և իմ հետեւս զայց։ կ'ուզեն ըլլալ Քրիստոսի հետ, կը սիրեն այն կեանքը. բայց կը փախչին՝ կարծելով թէ անկարելի է զայն ապրիլ այս աշխարհի վրայ։ Չեն կրնար ըմբռնել թէ Տէրը կարող է երկրը երկինք չինել. չեն կրնար հասկնող թէ Տիրոջը հետ ըլլալ և այս աշխարհի ընակերական կեանքի մէջ զանուող իրական գեղեցկութիւնները և ճոխութիւնները վայելել կարելի է։ Անոնք չեն ըմբռներ թէ բարոյական բարձր մինուրա մը կայ, ուր կեանքը աւելի առուց է և քաղցր։ Խոնարհ կեանքի, սիրոյ կեանքի, զոհազութեան կեանքի վայելութիւնը և քաղցրութիւնը անձանօթ կը մնան անոնց։

Մարիամին չնորի մը եղաւ. բայց այն չնորիք զոհազութիւնը կը պահանջէր. իրս մնալ և սուրբ կեանքը ապրիլ։ Մարիամ ընդունեց դայն, որովհետեւ բացարձակ վստահութիւն ունէր իր Աստուծոյն վրայ, որ կարող էր անկարելին կարելի ընել, երկիրը երկինք ընել, զինք լուսոյ բնակարան ընել։ Ահա՝ Մարիամին մեծութիւնը։

Ո՞վ հաւատացեալներ. մեզմէ շատերուն պէտքը այս բացարձակ վստահութիւնն է, որպէսզի կարող ըլլանք նորոգուած կեանքի մը տիրանալ։

Անզամ մը Յիսուս կը խօսէր հոծ բազմութեան մը առջեւ և կին մը երանի կարգաց Անոր մօրը, որ զինցուցած էր զիլյոն և իր մէջ կրած։ Յիսուս ըստ այդ պահուն. Անաւել երանի է անոր որ կը հաւատայ ինձ։ Հսել կ'ուզէր. անոր՝ որուն երանի կուտաք՝ կատարեալ հաւատաքըն էր որ ընդունակ ըրաւ զիս իր մէջ ընդունելու։ Եթէ որևէ մէկը նոյն հաւատաքը ունինայ, ես այժմ և յաւիտեանս կը բնակիմ անոր մէջ, և այնպիսին ու ես մէկ կ'ըլլանք, ինչպէս որ ես ու Հայրս մի ենք։ Եւ երանի է իմ մէջ բնակողին, որ Աստուծոյ մէջ կը բնակի, և Աստուծած՝ անոր մէջ։

Նկատի առնուելիք երկրորդ կէտն ալ սա՛ է։

Որչափ հաճելի և քաղցր է բարեկամներու, որոնք միւնոյն տեսլականը ունին կեանքի մասին, իրարու քով գալով՝ իրարու սիրու բանալը։ Երբ երկու սիրող սիրտեր միւնոյն զետնի վրայ կենան և միւնոյն ճշմրտութեան վրայ խօսին, կը քաջալերուին, կ'ովկերուին, կը բարձրանան և կը կարծեն՝ թէ այդ պահուն տարրեր միջավայրի մը մէջ փոխազրուած են և իրենց գաղափարականը կ'ապրին պահմը։ Հաճելի է կեանքի այս պահմը։

Այսայիսի պահ մըն էր զոր տպրեցան Մարիամ և Եղիսարէթ երեք տմիս շարունակ։ Այս կեանքի քաղցրութեան վոքրիկ մէկ պատկերն է որ կը տեսնենք Մարիամի այցելութեան առթիւ Եղիսարէթի հետ ունեցած հանգիպումին մէջ։

Ետքեցէք, ի՞նչ հրաշտալի հրճուանքով մը կ'ընդունին երկու ազգականներ զիրար։ Ուշ զրէք անոնց խօսակցութեան որ հոգեոր օծութիւնով լցուն է։ Անոնք նախ իրենց վրայ թափուած աստուծային շընորհին համար զոհաբանութիւն կը կարդան. իրենց ազգային կեանքի վերլուծումը կ'ընեն։ Աստուծոյ նախախնամական անօրէնութեան կատարուիլլ՝ վըրկութիւնը շատ մօտ կը տեսնեն. ամբարտաւանութեան և բանակարութեան կործանումը նախաստեսելով և արդարութեան թագուօրութիւնը հասած նկատելով կ'ուրախանան և կը հրճուին։ Եւ այն զիտակցութիւնը ունին թէ անոնցմէ մին՝ այն թագաւորութեան կարտպեանին, և միւսը՝ հաստիշին մոյր պիտի ըլլան։ Կը ցնծան ու այս և կը մեծացուցանեն զԱստուծած և կը բերկըն իրենց Աստուծմով վրկիչով։

Ահաւասիկ կեանքի պատկեր մը որ օրինակելի է։ Կ'արձէ որ որ և է քրիստոնայ, որ և ընտանիքի անդամ, այս պատմութեան խօրը թափանցէ և իւրացնէ հոն յայտնուած գաղափարականը։

Եթէ քանի մը ծանօթներ, ընկերներ և բարեկամներ նստած կը խօսին շարունակ նիւթի և յաջողութեան շուրջ, եթէ կը խօսին և կը շաղակրատեն զեղիս և մեղկ կեանքի ապրումներու վրայ, եթէ կը խօսին սինէմա և թատրոններու մէջ ներկայացուած ցանկութեան այլ և այլ խենէշ տեսարաններու վրայ, քայտնի է թէ առ

նոնք կեանքի փոտած կեղեւը տպրելու բաղանքով արբշիս մարդիկ են. որոնք այս ծով աշխարհի մէջ նաւարեկեալներ են, և փոթորիկէ բանուած ու վնառված ալիք-ներու վրայ «մաշածներ», «արբածներ» և ամէն իմաստութիւն կորսնցուցածներ են:

Եթէ քանի մը կիներ, որոնց մէջ կոն յոյններ, նոր հարս և զաւակներ ունեցող մայրեր, նատած կը խօսին՝ աշխարհ գալիք մանուկին վերջին նորոյթի համեմատ հաղուստ կապուստ պատրաստելու, և կամ հարսին զարդարանքի ու զպարին և կամ վերջին ձեւ պարի և սիրահարական երգերու և անոնց եղանակներու մասին, եթէ կը խօսին իրենց զաւակներուն հնթարկուած փորձութիւններուն մասին և զանոնք կը նկատեն ներելի ու պատանեկութեան համոր բնական զրօսանքներ, այդպիսիներ՝ մեղքի անդունդներու մէջ զահավիժած ոչնչութիւններ են:

Եթէ մարդիկ կը խօսին թշնամիններու անկումներուն վրայ և կ'ուրախանան, եթէ կը բամբասեն յաջողածները որոնք իրենց նախանձը կը զրգուն և կը մտածն զաւել անոնց դէմ՝ անոնք սատանայի գործիքներն են. Եթէ մարդիկ կը խօսին աշխարհի մասին և անոնց մէջ կը անհնեն միայն չարիք, թշուառութիւն և անկում, ու կ'եղրակացնեն թէ չկայ կրօնք, չկայ բարոյական, չկայ ընկերական լաւագոյն կարգ ու սարք, անոնք խօս կուրցածներ են, լոյսը կ'ուրանան զի չեն տեսներ զայն: Վասնզի անոնք որոնք կ'ըսեն թէ Աստուած և բարոյական զերցած է՝ անզգամմաներ են:

Արդ՝ մեր բարեկամական և ընկերական շրջանակներու մէջ մեր խօսակցութիւնները պէտք է որ ըլլան բարոյական, կրթական և հոգեւոր շինութեանց մասին: Հայ մարդիկ պէտք է որ խօսին զպրցներու զարգացման, ընկերական յառաջդիմութեան և բարոյական ու կրօնական զարգացման վրայ: Մեր կիները և օրիորդները պէտք է որ զրադին ընտանեկան կեանքը շինող և բարեկարգող խնդիրներով:

Սակայն պէտք է զիանալ որ մէկ միջոց կայ միայն մեր խօսքը բարձրցնելու — այն է՝ մեր կեանքի զարափարականը փոխել Աւետարանի աշակերտելով և եկեղեցին մեղի տուած դասերուն հետեւելով:

Կին մը, եւան, իբ անհնաղանդութ-

եամբ ապականութեան ընդունաբան եղած էր: պէտք էր որ ուրիշ կին մըն ալ սթանին մարմնաբանը ըլլամը, որպէսզի մարդը փրկուէր:

Մարդկութեան փրկութեան զործին մէջ կնոջ գերը մեծ է, մասնաւորապէս իրը մայր:

Վերափոխման տօնը մայրերու առնեն է, վասնզի ի պատմի մայրութեան է: Արեմբուեան աշխարհ՝ Ամերիկայի մէջ, քանի մը տարի առաջ, տարին անդամ մը տօնելու համար մայրութիւնը՝ առնմանեց ալլարիւն օրը: Սակայն մեր եկեղեցին, ուրիշ ուզզափուա եկեղեցիներու հատ միասին առանեակ գարերէ աւելի է որ կը տօնէ մայրութեան մնած տօնը, Վերափոխումն Ա. Աստուածածնի: Եւ այս կերպով կը բարձրցնէ կինը և կը պատուէ զայն: կուտայ անոր արժէք մը և յարգ մը, որ շատ աւելի բարձր է և սուրբ է քան քաղաքակիրթ աշխարհի տուածը: Յանուն Մարփամի կինը բարձրացած է մինչև երկինք և անկէ Սերսվէք և Քերովքներէն աւելի վեր գատուած է:

Այսչափ մեծ է կիներուն ամէնէն մեծին արուած արժէքը Աստուածոյ կողմէն և մարդիկ պէտք է յորգեն զայն յարդով:

Ո՞վ մայրեր և քոյրեր, եկեղեցին երբ կ'ուղէ որ Մարփամին նմանիք, բուել կ'ուղէ որ բարձրանաք այնպէս որպէս բարձրացու Ա. Կոյսը: Կարելի՞ է այն. — այո՛ կը պատասխանէ Աւետարանը: «Այր առնիցէ ըզկամս Հօր իմոյ որ յերկինան է նա է իմ եղբայր և քոյր և մայր» (Մատթ. ՓԲ. 50): «Ալլարի իմ և եղբարք իմ սոքա են, որ ըզրանն Աստուածոյ լսեն և առնեն (Ղուկ. Բ. 21): Ա. Կոյսը մայր եղաւ, որպէստեւ երկնաւոր Հօր կամքը կտարաց. իրեն եկած չնորդքը ընդունեց հնազանդութեամբ: Հաւատաց թէ Տիրոջ կողմէն իրեն ըսուածները պիտի կատարուին:

Մայրեր և քոյրեր, լսեցէք Ա. Մարփամին արուած պատուանուններուն և բարի նախանձով լցուեցէք: Եկեղեցին կը կոչէ զայն՝ «Արեւելք գերարփին և օգտան լուսածին», «Աւանին Հօր մարմնաբան և առագաստ բնակութեան», «Մարդիկ անթառամ տոհմի սեսիս մարդկութեան», «Ալլարգարփիտ լուսափայլ տօնմի սեսիս տուն և տաճար», «Ակեան զիմածին», ազրիւր յորգառասաւ...» «Թրիստոսի բարձող նմանող երկնից», «Ավափոր սսկեղէն լի մանսնայիւ: , , , » ո՞ր

մէկը ըսել ո՞ր մէկը յիշել . աԱրդարութեան արեգակին արևելքը կոչուած է ան:

Մեր պատմութեան էջերը զարդարող Ա. Կոյսին նմանող կիներ եղուած են: Մեր Առաքելական Ս. Եկեղեցին հիմք զըրուած պահուած անոր առաջին շաղախօը շինուած է Ս. Սանդուխափ արիւնով. երկրորդ անգամ վերանորոգուերու տաեն Ս. Խոսրովի գումարի ծառայութիւնը մէծ եղած է: Մարդամանման Սահականոյշ և Զօտիկներու ծնունդներն են, որ պաշտպանած և կոնգուն պահուած են այս Եկեղեցին: Այսօր հայ մայրեր, հայ ազգը ամէն ժամանակ-

ներէ աւելի փրկիչներու պէտք ունի. Տաւու էք ազգին Վարդաններ և Վահաններ:

Բայց պէտք է զիանալ որ ազգին կարապեսներ ծնանելու հոմար պէտք է եղբարձրէթներ ըլլալ, Տիրոջ մօրը առջն խոնարհող, անոր մէծութիւնը ճանչցող, անոր ուրովայնին պառուղը օրհնող, անոր երկրպագող և զայն փառարանող ըլլալ, Տիրոջ մօրը հետ բարեկամանով՝ ի պատիւ և ի փառա անոր Արգույն, Տեան մերոյ Յիսուսի Քըրիստոսի. ամէն:

ՆԵՐՍԻ ԱԼ. ՔՀՆ. ԹԱՎՈՒԴՃԵԱՆ
Հայկայ

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Ի Ա. ԳԻՐՍ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Քննեցի զԴիրու: (ՅԿ 5, 39:)

Զ.

ՓԱՌՔԻ Ի ԲԱՐՁՈՒՆՍ ԱՍՏՈՒԾՈՑ:

Արդ, յունարէն ձեռագիր օրինակք երիս պէսպէս ընթերցուածս կ'ընծայեն, որք են՝

1. Փառք ի բարձուն Ասուծոյ, և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ համարիւն.
2. Փառք ի բարձուն Ասուծոյ, և յերկիր խաղաղութիւն, և ի մարդիկ համարիւն.
3. Փառք ի բարձուն Ասուծոյ, և յերկիր խաղաղութիւն ի մարդկան համարեան:

Երկրորդ ընթերցուածն միաբան է առաջնոյն, և այլակերպէ լոկ յաւելմամբ և շաղկապին, որ ևս է սովորական ընկառացանքն իսկ նորագոյն քննական հրատարակութիւնք ն. Կ. ի զնամամինձարութիւնն կ'ընծայեն երբորդ ընթերցուածոյն:

Հ.— Ո՞վ աղջութեանս. ըստ այսմայն չափ պարզ չէ խնդիրն:

Մ.— Ո՞չ, բարեկամ, այլ մանաւանդ բաւական չփոթ և բազմաման, այնպէս զի նոյն իսկ քննիչք բնազրի նոր Կտակարանի յայսմ մասին չեն միաբան:— Արդ, որպէս տասցի, զառաջին կամ երկրորդ ընթերցուածն, որ ընկալեան է, ունին բազմաթիւ, թէ՛ բաւական հին թէ՛ յետնազոյն ժամանակի յունական ձեռագիրք, որպէս

և զրեթէ համօրէն Հարք Եկեղեցւոյ և այլեւալլ թարգմանութիւնք, յորոց կարգի և Հայերէն թարգմանութիւնն: Իսկ երբորդ ընթերցուածոյն վկայք տաւել զօրուոր են, հնագոյն և ընտրելազոյն, այսինքն՝ Սինէական ձեռագիր օրինակն Աստուածաշունչ Մատենի (Դ. դար), Վատիկանեանն (Դ. դար) և Աղեքսանդրեանն (Յ. դար), ընդ որո, զէթ ըստ մասին, միաբանին նաև հին Լատինական թարգմ., որպէս և Վոլլոտատ կոչեցեալ Լատիներէն պաշտօնական թարգմանութիւնն: Վասըն որոց այժմու նշանաւորագոյն ընտրաքննիչք, բացէ ի բաց մերժելով զառացին և զերկրորդ ընթերցուածն, միաբան և համաձայն հնագոյն և ընտրելազոյն յունարէն ձեռագիր օրինակաց և Լատինական թարգմանութեանց, իբրեւ նախամինծար և սոյոզ սկզբնական ընթերցուած կ'ընդունին զերբորդն, այս է՝ (ճըշդրիտ թարգմանութեամբ):

«Փառք ի բարձուն Ասուծոյ, և յերկրի խաղաղութիւն ի մարդկան համարեան:

Եւ այս կարծեաց հաւանիմ և ևս:

Հ.— Սակայն խնդիր այն է թէ զիարգ մեկնելլ և ճշգիւ իմանալի է այս աստուածուած: Զի բուն զօրութեան բանից հասու լինել անձկացեալ ևմ:

Մ.— Արդարեւ, առ այս զիտունք ըստ միաբանին ի կարծիս: Ամանք զնեն ի մարդիկ, այլք՝ ի մարդկան, կամ ի մէջ մարդկան, և գարձեալ այլք՝ մարդկան (տրական), հանգունակցութեամբ Լատինական թարգ-

ժանութեան եւ վուրդատաի՝ որ ունի՝ (in) hominibus bona voluntatis = «մարդկան բարի կանաց», այսինքն՝ մարդկան որք յօժար են ընդունել զառ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի յԱստուծոյ պարգևեալ խաղաղութիւնն: — Այլ սակայն աւելորդ համարիմ ի մէջ բերել զայլ պէսպէս մեկնութիւնս կարեւորագոյն թուի ինձ նախ քան զամենայն ի քնին առնուլ բանից յօրինուածն, եւ խնդրական բառից նշանակութիւնն ճշգրտել՝ ստուգել:

1. «Փափ ի բարձուն Աստուծոյ» պարզ եւ դիւրիմաց է. միայն թէ զօրութեամբ յաւելլի է՝ և զինի «փառք» բառին:

2. «Յերկիր» արդեւք տրակա՞ն, կում ներգոյական առնիլի է: Յունարէն բնագիրն ունի չու դժու, որ այլուր ի Հայումս առաջաօրակ թարգմանի յերկիր, զ. օր. Մթ 6, 10, 28, 18, 1 կր 8, 5, Եփ 3, 15, Եր 12, 25. իսկ ի Յունին յաճախագոյնս վարի որոշեալ յօդիւ՝ չու դժու, զ. օր. Մթ 9, 6, 16, 19, 18, 18, 19, 23, 9. 35: Դկ 5, 24, 18, 8, 21, 25, եւ այլ բազում տեղիս, ուր Հայն միշտ յերկիր թարգմանէ: Բատ այսմ յերկիր թարգմանութիւնն ի Դկ 2, 1 և անձգրիտ է, եւ թուի թէ՝ արգուսիք անփութեամբ, եւ կամ, հոււանական կարծեօք, վրէպ մեկնութեան, եւ այն թերեւս ընդ ազգեցութեամբ Ասորական թարգմանութեան: Զիա՞րդ եւ իցէ, այն ստոյգ է՝ թէ ի հրեշտակային երգն չու դժու պարտ է, տուանց երկմտութեան, թարգմանել յերկիր:

2. «Կաղապուրիւն» թարգմանութիւն է յունական բառիս ընթոյ որ ի Ս. Գիրս ն. կ. պէսպէս նշանակութեամբք ի կիր արկեալ է.

(ա) նախ կը նշանակէ ընդհանրապէս, քաղաքական մտօք, խաղաղ վիճակ, հանդարտութիւն, ապահովութիւն եւն. զ. օր. Դկ 11, 21, 14, 32 եւ այլուր.

(բ) խաղաղութիւնի մէջ մարդկան իւրաքանչիւր, զ. օր. Մթ 10, 34. Դկ 12, 51, եւն.

(գ) խաղաղութիւն, իրրեւ փրկութիւն եւ օրհնութիւն, ներքին հոգեւոր մտօք, այսպէս՝ Յհ 14, 27, 26, 33: Հո 5, 1: 10, 15: Եփ 6, 15: Փփ 4, 7: Կդ 3, 15, այլովքն հանդերձ.

(դ) խաղաղութիւն, իրրեւ բանաձեւ ողջունի եւ օրհնութեան, զ. օր. Մկ 5, 34: Դկ 7, 50: 10, 5: 24, 36: Յհ 20, 19:

21. 26: Հո 1, 7. նմանապէս յամենացն Առաքելական թուղթս, ի սկիզբն եւ ի կատարածի.

(ե) խաղաղութիւն, իրրեւ փրկութիւն եւ օրհնութիւն, արտաքին խմասիւ, որպէս 1 Թս 5, 3, մասնաւորապէս Մեսիական մտօք, զ. օր. Դկ 1, 79, 19, 38. 42: Գծ 10, 36: Եր 7, 2, եւ մանաւանդ Դկ 2, 14 ի հրեշտակային երգն: Բատ այսմ ի սմին վայրի խաղաղուրիմն կարի առաւել ընդարձակ մտօք ի կիր առեալ է քան զլոկ հասարակ խաղաղութիւն, եւ ճզզի գտակաւ նշանակէ զբավանդակ փրկուրիմն, փրկագործուրիմն (համանդամայն եւ պյաւիտնական երանութիւնն), զոր Աստուած ի ձեռն ծննդեան եւ յայտնութեան Փրկչին յաշխարհիս համօրէն ազգի մարգկան չնորհեաց: Այս եւ զոյնզունակ է խաղաղուրիմն — մանաւանդ թէ բուն իսկ Մեսիական փրկուրիմն, ոյր բարձողն է նորաձին մանուկն Յիսուս —, զոր հրեշտակը աւետեցին մարդկան:

3. «Կ մարդկի» թարգմանութիւն է Յունարէն բառին ևն ձնքրապուէ, որ ևն նախազրութեամբ արական է: Հանգոյն սմին թարգմանի եւ Գծ 4, 12 ատուեալ ի մարդկիւ: Այլ սակայն, ըստ բուն զօրութեան բանի, պարտէր թարգմանէլ, ի սմին վայրի, համեմատ Մն 6, 3 աի մարդկան, (համեւս Յոր 28, 13: Ամ 4, 13: Մթ 7, 2: Եր 49, 15). կամ յու եւս՝ ի մեջ մարդկան:

4. Հուսկ յետոյ համարիմն որով թարգմանեալ է բարգմանշակ յունարէն ընծուա, որ ի Ն. կ. պէսպէս մտօք վարի.

(ա) հաճութիւն, բարեսիրութիւն, մարդկասիրութիւն. այսպէս Եփ 1, 5, 9: Փող 2, 13. իսկ Փող 1, 15 Հայն գնէ աւտայիւրութեամբ, այսինքն՝ սրտանց, բարի մըտօք, յօժարութեամբ.

(բ) կամք, որոշումն, զիտաւորութիւն, յառաջազրութիւն, որպէս Մթ 11, 26 զոր Հայն թարգմանէ «հաճոյ եղեւ» (Աստուծոյ), նոյնպէս Դկ 10, 21.

(գ) հաճութիւն, բարի կամք, հաճոյք, բուռն տեհնանք եւն. զ. օր. 2 Թս 1, 11, ուր Հայն ունի «զամենայն հաճութիւն բարութեան»: իսկ Հո 10, 1 փոխազրէ կամք. դարձեալ Եր 12, 28, ուր Հայ թարգմանութիւնն է՝ «որով պաշտեմք զԱստուած հաճութեամբ», այսինքն Աստուծոյ հաճոյ օրինակաւ:

Իսկ արդ՝ որպէս յիշեցի յառաջազոյն, ի հրեշտակային երգն թէ հնութեամբ և թէ ըստ պաշտաճութեան խմաստի, մի միայն ուղիղ ընթերցուածն է հանուրեան, համեմատ էնծուաչ Յունարէն ընտրելողոյն ձ. օրինակաց: Եւ միայն յետոյ ապա, ի դ. կամ ի ե. գարէն հատէ, մեկնիչք Ա. Գրոց եւ յունական ձեռնազիր մատեանք, սրակս եւ, հետեւողութեամբ նոցին; այլ եւալլ թարգմանութիւնք (Ասորականք, Եթուովականն, Խպտականն եւն), փոխանակելով զսեռականն հանուրեան ընդ ուղղականին հանուրիսն թիւրեցին այլափոխեցին զիմաստ բանից երգոյս:— Բաց յայսմանէ, ի հաստատութիւն ասացելոցս, զիւելի է նաև յարընչականութիւնն կամ փափոխ համեմատութիւնն որ կայ ընդ մէջ բառից:

1. փառ եւ խաղաղուրիւն,
2. ի բարձուն եւ յերկի, եւ
3. Ասունոյ եւ ի մարդկան հանուրեան:

Ապա ուրեմն, համառօտ իսկ ասել, հրեշտակային օրհներգութիւնն մեկնիլի է զայս ձեւ օրինակի.

Հրեշտակք կը հոչակեն ի գովութիւն Ասունութիւն՝ թէ վասն ծննդեան եւ յայանութեան Մեսիսյի փառի ի բարձուն Ասունոյ, այսինքն թէ Աստաւած փառաւորի ի վերնազոյն երկինս ի հրեշտակաց, եւ թէ այդ յերկի խաղաղուրիսն (փրկուրիւն) եղիւ ի մեջ մարդկան, որք իւրեանց գարձիւ ի հաւատա (Դկ 1, 17, 76, 77) հազորդ լինին փրկութեան եւ հաճոյ Ասունոյ, այսինքն որդժանի հանուրեան Ասունոյ, իրբեւ որդիք սիրելիք (հմմտ. Մթ 5, 9, 84 1, 12, Զո 8, 15, Գղ 3, 26, Եփ 5, 1, Փառ 2, 15, 2 Գտ 1, 4, 1 84 3, 1 այլովին հանդերձ):— Ըստ այսմ օրինակի հրեշտակային օրհներգութիւնն ընթեռնիլի է այսպէս.

«Փառի ի բարձուն Ասունոյ, եւ յերկի խաղաղուրիւն ի(մեջ) մարդկան հանուրեան»:

Հ.— Ո՞վ զարմանաւեացա: Քանի՛ մեկին եւ պայծառ կ'երեւի ինձ այժմ հրեշտակային երգն: Արդ կատարելապէս խելամուտ եմ զամ եւ ոքանչելի իմաստի նորին: Այժմիկ ամենեւին իսկ լուսաւորեցան միտքս եւ փարատեցան տարակուսանքս: Ապա ուրեմն միայն արժանաւորաց է, միայն աստուածահաճոյ մարդկան է խաղաղութիւնն:

Մ.— Այսո՛, բարեկամ, միայն որք ձառային Քրիստոսի, հաճոյ են Աստուածոյ (Հո 14, 18, առ այլ հմմտ. եւս Գծ 20, 19, Հո 6, 22, 12, 11 եւն.), սակայն ձառաց նորոգութեամբ Հոգւոյն, եւ ո՛չ հնութեամբ զրոյն (Հո 7, 6):

Հ.— Այժմ թէպէտ եւ միտք իմ լուսաւորեցան, բայց սակայն միանգամայն տրամութեամբ կը վրդովիմ, յորժամ մտախուութեամբ կը դիտեմ զիրական վիճակ աշխարհիս . . . : Ապաքէն ո՞րչափ իրաւացի է բան մարգարէին թէ առ' զոյ խաղաղութիւն ամպարչաց» (Են 48, 22 եւ 57, 22):— Վայ թշուառականացս, քրիստոնեայ անուանեցոս, եւ մանաւանդ աւազ եղիւլոյս . . . :

Մ.— Դիտեմ, բարեկամ, զի՞նչ կը խորհիս: Դու միայն հաւատա՞ եւ յուսա՞, ոզի հաւատքն քո եւ յոյս իցեն յԱստուած» (Ի Պտ 1, 21).— մի՛ վհատիր, այլ քաջալերեա՞ց, եւ ջանացի՞ր, յամենան զօրութենէ քումմէ, «հաստատուն կալ յոր ուսարդ եւ հաւատարիմ եղեր. զիտես ուստի ուսար, զի ի մանկութենէ զզիրս սուրբս զիտես, որ կարոզ են իմաստուն առնել զքեզ ի փրկութիւն ի ձեռն հաւատոցն որ ի Քրիստոս Յիսուս» (2 Տմ 3, 14-15). Եւ անկասկած եւ յապահով լե՛ր թէ հաւատքն մեր է որ յաղթէ աշխարհի (1 Ց 5, 4-5):— Նայ մանաւանդ պարտէ մեզ ամենեցուն, քրիստոնէիցս, հանապազ գուն զործել՝ ըստ Արքոյն որ կոչեացն զմեզ՝ սուրբս լինել յամենայն զնացս մեր (1 Պտ 1, 15), ցանկ ջանալ պատրաստել զանձինս մեր «պատրագ կինդանի», սուրբ, հաճոյ Աստուածոյ, իրբեւ ի սիօսուն պաշտօնն» մեր (Հո 12, 1), եւ ոչհետ երթալ արդարութեան, զհաւատոց, զսիրոյ, զխաղաղութեան (2 Տմ 2, 22), առ ի արժանի լինելոյ այսմ մշմարիս խաղաղուրեան՝ յոր կոչեաց զմեզ Աստուած (1 Կր 7, 15), եւ զոր Փրկիչն մեր Յիսուս Քրիստոս չնորհեաց մեզ (Ց 14, 27):

Եւ արդ, զուք երկոքինդ, սիրելի բարեկամք իմ, երթայք խաղաղութեամբ, եւ Աստուած խաղաղութեան եւ սիրոյ եղիցի ընդ ձեզ (2 Կր 13, 11):

Հուսկ ուրեմն չորսակալութեամբ հանգերձ ողջոյն առեւել մեծարոյ Մենաւորին հրաժարեցաք ի միմեանց:

Յուպակ,

Ֆ. Յ. Մ.

Սիմոնի նախորդ թիւ էջ 231 ա, ս. 21 ի վեր, հաւատոյ ընթերցիր՝ հաւատօց:

Ս. ՅԱԿՈՒԱՅ ԲԵՄԵՆ

Ն Ա Ր Մ Ա Ր Ք Ք

«Պարս և ձեզ ծնամել վիշտին»
(Յովի. Գ. 7)

Պէտք է ձեզի նուրեն ծնիլ։ Այսպէս խօսեցաւ Տէրը այն գիշերին, երբ նիկողիմոս եկած էր Անոր քով, լսած ըլլալով Քրիստոսի մասին՝ թէ և Ան Աստուծմէ եկած է, և մեղմէ և ոչ մէկը կրնայ գործել այն հրաշքները զորս Քրիստոս կը գործէր։

Նիկողիմոս բոլորովին տարբեր արտայայտութիւն մը կ'ակնկալէր Յիսուսէն, թերևս Անոր մէջ ուզելով տեսնել Օքէնքի լաւագոյն մեկնիչ մը, և յանկարծակի եկաւ, երբ Տէրը անոր ուզգեց այդ խօսքը։

Քրիստոս իր ամբողջ կեանքի ընթացքին ապրելով Հրէից ժողովուրդին և անոնց պետքուն մէջ, տեսած էր որ զրաւուած էին անոնք իրենց եսերով, կիրքերով և շահերով։ Այսպիսի կեանք մը վարող հրեայն հնութեան մէջ տակաւին կը փնտոէր իր փրկութիւնը, և Փրկչի (մեսոփայի) մը դալը ապագայի խնդիր մըն էր իրեն համար։

Շատ բնական էր այդ ակնկալութիւնը, վասնզի բոլոր կրօններու մէջ աւ մարդկային միտքը Քրիստոյն Զօրութեան մը գալուն ակնկալութիւնը կայ։ Այդ գալիքը պիտի փոխէր անոնց ճակատագիրը, և Անոր գալստեամբը մարգկութիւնը պիտի կրնար վայելել կեանք մը, որ Աստուծածայն, գերազոյն և անմահական էր։ Թէպէտ հրեայ ազգը իրապէս չխարուեցաւ իր ակնկալութեան մէջ, բայց երբ եկաւ Մեսիան, ինք չի կըրցաւ ճանչնալ զին և տակաւին հնութեան փարեցաւ մոլեռանդօրէն։

Քրիստոնէական վարդապետութիւնը կը սորվեցնէ մեղի որ մարդկութիւնը կը ծնի ադամական մեղքի մը ծանր բեռին տակ. այդ մեղքը հնութեան զրոշմը կը կրէր եւ զայն կը մարմնացնէր։ Պէտք է որ ազատուէր մարդն այդ մեղքէն։ Անոր համար վերստին ծննդեան պէտքը Քրիստոնէական եկեղեցին չեշտեց մկրտութեան խորհուրդով, և ըստ ըստ Աւետարանի. Եթէ մէկը չծնի ջուրէն և հոգիէն՝ Աստուծոյ արքայութեան մէջ չի կրնար մտնել։

Ուրեմն աւագանէն ծնածները կ'ըլլան նոր մարդիկ, որոնք Նոր Մարզը (Քրիստոս) հագած են, ըստ Աւետարակին։ Այդ աւագանով ծնածները սրբուածներն են, որ իրական հետեւողներն են մէկ Վարդապետին և քարերն են՝ գրուած մէկ Հմիմի մը վրայ։ Այդպիսիները միայն կրնան Աւետարանի սկզբունքներով կառավարել իրենց կեանքը։

Ներքին արժէքէ զուրկ կարգ մը վարդապետութիւններ, որոնք կը տիրէին ժամանակին, Ռարբիական էին, և Քրիստոս անոնց մէջ և անոնց միջոցաւ նորութեան հնարաւորութիւն չէր տեսներ։ Ինքն էր որ յաճախ յանդիմանած էր հիները ըսկելով։

«Դուք բաժակին և սկաւառակին արտացինը կը մաքրէք, սակայն ներսը լեցուն է յավըշտակութիւններով եւ աղտոտութիւններով։ Անոնք, հնութեան պաշտօննեանները, իրենց լայն զրագանակներուն մէջ կը գորէն ու մեծ խնամքով մը կը պահէին Սուրբ Գրիքէն իրենց համար նուիրական դարձած համարները, անոնց միայն տառին ու բառին թափանցած ըլլալով՝ և ո՛չ թէ հոգիին։ Մինչդեռ Քրիստոս ըստու. «Հոգին է կինդամարար»։ Հոգին է որ կ'ազնուացնէ մեր նկարագիրը, և Հոգին է որ կը փրկէ զմեղ և կը նորոգէ։ Ասոր համար Մարգարէն իր աշխան զղջումներէն վերջ, նորոգուելու իր բազծանքը ա՛յսպէս կը յայտնէր Աստուծոյ. «Միրա սուրբ հաստատեա յիս, Աստուծած, եւ Հոգի ուզիլ նորոգեա ի փորի իմում»։

Ահա քրիստոնէին յարացոյցը. — մշտական նորոգութիւն հոգիի։ Պէտք է որ ձգտի ան սուրբ սիրտ եւ արդարագատ (ուղիղ) հոգի ունենալու։ Եթէ իրապէս Քրիստոսի հետեւողներ ենք մենք, և վերստին ծնածներ Ս. Աւետարանի, պէտք է որ մաքրենք մեր սիրտերը, որպէս զի Աստուծած բնակի անոր մէջ և նոր կեանքով մը օժտէ զմեզ։ Զանալու ենք այն աստիճան սուրբ ըլլալ՝ որ Աստուծոյ նմանինք, վասն զի Աստուծած նման ըլլալու յարացոյցը դրաւ Տէրը մեր առջեւ, որպէս զի իրազործենք զայն։ Քրիստոնէական նորոգութիւնը Աստուծոյ կը տանի մեզ. մեր ջանքերը ի զուր պիտի չանցնին, եթէ աշխատինք այս ուզգութեամբ։

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱԲՐԱՀԱՄՄԵՍՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Զ Ր Հ Ե Ղ Ե Ղ Ը

Գեղածիծաղ էր դեռ երկիրն, և առաջին իր ծաղկին մէջ .
Տըլբնչան տողի իր մէջ ունէր սակաւին միեւնոյն այն լրան,
Որ պրակեց զեղեցկացած երկինքին վեհ բարձրութիւններն ,
Երբ Ս.սուած իր արարչազո՞ծ մատերէն վար կը բափէր զայն .
Ոչ մէկ բանէ այլափախուած չէր դեռ բնութիւնն իր ձեւին մէջ .
Ու լեռներուն կանոնաւոր ճարտարակեց ժիշուածքն անհուն
Կը բարձրանար մինչեւ երկինքը՝ հաւասար որոշերով ,
Ու ոչինչ չէր կոտրած անօնց օրդրային բնաւ դեռ օղակներն :
Յուրի անտառն կը ծածկէր իր զըմքէրներուն հովանոյն սակ
Շաղիկներու եւ տունկերու պետութիւնները ընորհազեղ .
Ու կանոնուած էր գետերուն ընթացքը դէպի ծով՝ ա'յնպէս ,
Կարգով մը ա'յնան կատարեալ, որ երեք չէր խանգարուած դեռ :

Ամենին ճանապարհորդ մը չէր կլրնար, սաղարքին տակ ,
Հանդիպիլ հոն, ջուրէն նեռու, խեցեմորքի մը խեփորին .
Ու մարզարին իր բիւրեղեայ պալատին մէջ կը բընակէր .
Ամէն մէկ զանձ հայրենական իր տարրին մէջը կը մընար ,
Ապարինած բոլորովին երկինց միայն պատշաճութեան .
Ու աշխարհի զեղեցկութիւնն իր մանկութիւնը կուտար ցոյց .
Ամէն բան իր բաղր օրէնքին՝ իր բընազդին՝ կը նետէր :
Ու ամէն բան անխառըն, զուտ էր տակաւին: Բայց մարդն էր չար:

Ժողովուրդներ՝ արդէն ծեր, ցեղերն՝ արդէն խալ չափահաս ,
Տեսած էին մուր զիսութեանց մինչեւ յատակն աղջամըզին :
Մահկանացու ամենազէտ էին, ինչպէս ամենավիշ .
Խընդազուարն չէր երեք իշխանը, ինչպէս չէր իր հըպատակն .
Երսուն կրօններ, բա, ոնեցեր էին իրենց մարզարէներն ,
Մարտիրոսներն իրենց, կոխուներն իրենց, փառենքն, պարտութիւններն ,
Անհոգութեան իրենց օրշանն, իրենց դարը մոռացումի ,
Ու ամէն մէկ ժողովուրդ, իր կարգին, բաղրած լատուերին մէջ ,
Հիւծած ձայնով մը դեռ կ'երգէր իր զընջրւած մեծութիւններն :
Սառած ժիշած նոզիներուն մէջ արդէն մանր կը ժիրէր .
Ու մարդէն շատ առելի վեր էին ելած իր աղէսքներն .
Իր արցունիներն ու իր վիշտերը ուրիշներ կը փընտէին :

Ճատ անզամեր, անանուն պտուղ խառնակութեան մ'ամբարհաւան ,
Մահկանացու աղջկայ մը զիրկը կը տեսնուէր Զուարքնոյ մ'որդին :
Տիեզերական եղեռնը վեր՝ մինչեւ երկին կը բարձրանար :
Ու Ս.սուած ինն ալ սրտմեցաւ, և իր աչերն դարձուց անդին ;
Եւ սակայն, օր մը մենաւոր գագարին վրայ

Արարատի այն սուրբ լեռան, որ բարձրագոյն սարն է երկրի,
Երևանաւ կուտան մ'հովիլ մ'ալ իշեն եով.
Երկուսն ալ ծնած դաւաքի մէջ, նեաց մարդիկներէ խապառ նեռու,
Կը խօսէին լեզու մ'անոյց, ու ձեռք ձեռքի էին սրւած,
Ինչպէս այն օրն երանաւէս, երբ կ'օրիննը ին միուրիններն :
Կարծես անոնք, մինչ կ'անցնիկն այս անծանօթ լեռնաւարժէն,
Կը դառնային երկինն, ուսկից էին եկած :
Երէ չըլլար վիւսի տեսն այն, Աստուծմէ մեզ սրւած նըռան,
Ոչինչ, ոչինչ պիտի ցուցնէր տրկառուրիւնն անոնց բնուրեան .
Այնան զիծերը՝ նախնական, եւ իրենց պարզ զեղեցկուրիւնն
Անոնց զէմին վրայ վեհուրիսն էին դրումած :
Երբ մքրրիկոս լեռան կատան հստան անոնք,
Անեւնուն տակ բացուեցաւ դաւըր ինչպէս վիճ :
Այն ժամն էր ուր ցայզը տիսին կուտայ երկինն.
Համատեղունիք կը մարէին հետքինտէ,
Ու երկրի վրայ արձակելով տրխուր նայուածք մ',
Կը վազէին դէպ արեւելք, առաջոյսին մէջ կորսրւիլ .
Կարծես ընդ միւս կը բողոքին ալ այն ացերն,
Ու երկրնին մէջ իրենց բախսն անոնց վրայ կը կարդային :
Քողազերծած իր լայնարձակ դէմքը, արեւն,
Անսարներուն վրայ բարձրացաւ զերդ մեծ հրդդեն մ',
Ու երկիրն, խոկոյն, շարժըլելով երկար ատեն,
Հեծեծիւնով մը ողջունեց դարձը անու :
Անշարժ ամպեր լեռներուն ծայրը կուտակուած,
Կը բրւէին պատրաստել նոն զինարաններ փորորիկի .
Երկնահաղորդ նակատներուն վրայ անոնց սեռ
Լըրին փայլակը կը տողար անդուլ, անվերջ,
Եւ բրոչուններն ամէն կարծես մըզուած բնազդէ մ'եղերական,
Միասին ի նիո կուգային նոյն ըրշանակին մէջ երկնային .
Կարծես տմէնն ախորեալներ նըմանազիւս,
Այերին մէջ կ'արձակէին նիչ սրտմազին :
Սակայն երկիրը կը ցուցնէր իր սեւ զիծերն
Տըժգոյն երկրին արխնազանգ, որ ըստուեները կը փախցնէր :
Բայց երէ մարդն անցնէր անկէ, ոչ մէկը զայն կրթար տեսնէր .
Մէն մի խալք կարծես թէ կէտ մըն էր տրմոյն եւ սեւազոյն .
Այնան անհուն բարձրուրեանց չափն ելած էր լեռն .
Ու զետերուն հեռաւոր տեսքը աղաւաղ,
Կը նըմանէր հովին եղծուած այն պատկերին,
Զոր մանկան մասն աւազին վրայ կը զըծագրէ .
Ճիշդ այն պահուն, երկու ձայներ, անապատին մէջ կորսրւած,
Որոնք օդին բարձրուրեանց մէջ դըժուարուրեամբ կը լըսուէին,
Ըսկան վայրկեան մ'իրարու նիս փոխանակիլ
Անմեղուրեան եւ սիրոյ սա վերջին խօսերն :

«Երկինն որբան է զեղցիկ իր անսահման կլորուրեան մէջ .

Կը տանես ան կը տարածուի մինչ ուր երկինքը կը սկըսի :

Կը տանե՞ս ի՞նչպէս երկմագեղ ան պըմբըւած է գոյներով :

Ծաղիկներուն անա անոր կը ընչէ տիւն ալ բուրմունքներն ,

Զորս կը բերէ մեր լեռներուն՝ առալօտեան անոյց զեփիւն :

Կարծես այսօր գաւավայերն անձարածիր

Խուճկն իրենց վեր կ'ուղղեն , իրենց զեղցկուրիւնը կը պարզեն ,

Որ ամուսն , թէ կարենան , զայրագնած Տէրն :

«Բայց երկընքի գոլորշներն , զերդ ուրուներ սեւարորմի ,

Այս գոռիւնները կը բերեն , այս աղեխաւու ախտանիւններն ,

Որպէսզի օր մը , սահմանուած պահ մ' , անվլրէպ ,

Կորուրելիի տիեզերքին մահը գումէն .

Եկո՞ւր , մինչդեռ սարսափն ըզմեզ ամէն կողմէ կը պարուէ ,

Եւ մինչ գիւեր մը անվլախան կը պըսակէ զիեզ առ տակաւ ,

Եկո՞ւր , ով սէր իմ , եւ փակած՝ աղըւոր աչերդ ,

Զորս երկընքի ամպրոպայոյզ տեսիլն այդքան կ'ահարեկէ ,

Հանգչեցաւ զլուխը կուրծիխ վրայ , թևերուս տակ ,

Ինչպէս բըռչունն որ կը նիրեկ մըրդին մէջ .

Պիտի նեզի լուր տամ երկինքը երբ ժըպտի .

Քեզի իմ ձայնս պիտի խօսի վասնզի ատեն : »

Կոյսն իր սիրտին վրայ հակեց խարեւած գըլուխն :

Հեռուն աղմուկ մը կը տիրէր , նըման ալեաց շառաչինին .

Բայց խաղաղիկ էր ամէն ինչ . ամէն բան բուն էր օդին մէջ .

Ոչ մէկ բան չէր բուեր կենդանի . ոչ մէկ բան՝ բաց ի փայլակէն :

Հանդիսաւոր ձայնով մշովիւն շարունակեց .

«Մնամ բարեան դուք , ով մայրենի երկիր , աշխարհ դու անսահման .

Հորիզոնի ձեւեր , սոււերներ անտառներու ,

Լեռանց սարեր , զաղմածածուկ եւ բաղցրահոս .

Մարգեր դալար , ովախին աղըւոր՝ ծաղկունք դուք զեղցիկ ,

Ծառեր , ծանօթ ծայրեր , դուք՝ տեսն հայրենիքին :

Մնամ բարեան դուք . պիտի չընջուի , պիտի՝ վերջանայ ամենայն ինչ .

Մարդուն քրուած ատենն այսօր կը վերջանայ .

Վաղը ոչինչ պիտի ըլլայ . ոչ թէ սուրով ,

Ով Ադամի սերունդ , պիտի զարնըւիս դուն .

Ոչ մարմինի ցաւով եւ կամ սիրտի վիշտով .

Ոչ . յաղբականդ տարերներէն մին պիտի՝ ըլլայ :

Յաւերժական ջուրերուն տակ բու այս երկիրն պիտի մեռնի ,

Պիտի յոգնի հրեսակն որ զայն պիտի փրնուէ իր թևերով .

Տիեզերքին մէջ յաջորդէ պիտի , առանց աղմուկի , միւս

Ցերեկներու մանջ լրուրեան՝ գիւերներու լրուրիւնը խուլ :

Անայէս արեւը , երէ այզն առաջնորդէ անոր դարձեալ ,

Պիտի չըսէ ալ ոչ մէկ ձայն , խօսի մարդկային ,

Երբ ալիքի մը վրայ մեռած , նորէն իր բոցը տղը լազարայ ,
Ամուլ նահանջն իրէն դառնայ պիտի կրոկին :

ԱՇԽ , ինչո՞ւ ողը աշխերէս վերցը եցաւ :

Հովիներու աւեգրութիւնն , անապատի գիտութիւն դու ,
Ես ժուռ եկայ , այս զիւեր , ձեր ասուածային բարձրութիւններն .
Որոնց խորհուրդն Ասուած միայն եւ Եգիպտոս գիտեն ոսուզին .
Երկինքին մէջ կ'որոնէի ես երկիրին մուր ապագան ,
Իմ զիտուն ցուպս , հըպատութիւն հովիներու ,
Յաւերժական կարզը կը զծէր աւազներուն վրայ թերեւ .
Բաղդատելով — որ կարենայ անցնող ասողին ժամը ճըգիւ —
Կայծարերը դաւավայրին՝ նըսոյներուն նես միջոցին :
Սակայն անմոն զիւերին մէջ յանկարծ երեսակ մ'երեւեցաւ .

Անոր նակտէն զացած էր փայլը բոսորի .

Կուլար , եւ իր դառը վիշտին մէջէն կ'ըսէր .

Ինչո՞ւ չմեռայ ես , երբոր բու մայրոդ մեռաւ .

Սըխալեցայ . կը սիրէի զայն . Ասուած սէրը այդ պատմեց .

Այն օրն որ ենզ ըրւաւ ծրնունդ՝ զրնաց ինքն ալ :

Երկրի ենզի ըրւած անունն՝ էմմանուէլ ,

Իմ անունն է . ազօրեցի ես որ Ասուած ենզի ներէ .

Գնա Արարա լեռն , հոն ժայռերն ըրէ խորան .

Ազօրէ , բայց մանկանացուաց նակատագրին վրայ մի՛ խորհիր .
Նայուածքոդ վեր բրոնէ , միւս վեր շատ այս երկին .

Մարդուն համար խորհուրդ մ'է մահն անմեղութեան .

Մի զարմանար , աշխերդ մի՛ ուղիւր անոնց .

Մահացուին զուրը երկնից զուրը չէ երբեք .

Առանց սիրոյ սեղծողն՝ առանց ատելութեան կը կորսընցնէ .

Մինակ եղիր . երէ Ասուած լրսէ ինծի՞ կուզամ նորէն . ու մեկնեցա :

Որքան լացի , աւա՛ղ , երբ ինչը կը խօսէր :

Արարա լեռն եկայ , սակայն , կընոչ մը նես :

Սառա ըստ անոր . Հոգիդ իմ հոգիխ է նըմանակ .

Զի մահացու մ'ըստ ինծի . Գեղբուա եկո՞ւր .

Յաքէր է իմ անունս , որդին իմ ես նոյի .

Կին եղիր ինձ , ես անոր դուսքը պիտ' ըլլաս .

Պիտի կորսուին ամենքը վաղը , բացի մեր ընտանիքէն :

Ես բողուցի զայն , պատախան իսկ չը սալով :

Վախճանով որ էմմանուէլ շատոնց ինծի կը սպասէ հոն .

Յեսոյ երկուք , գրեկախառն , ըսին միասին .

Փառաւորենն Ամենակայն . ան կը պատէ , բայց կը ժողվէ .

Կը զուային որոտումներն . ծունկի եկան երկուք հոն ,

Ու պոռացին ի միասին . Մեր դատաստան դուն տ'ս . ով Տէր .

Թրզ . Թ . Ե . Գ .

(Մասցեալլ յաջորդով)

ALFRED DE VIGNY

ՊԱՏՄԱԿԱՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿԵՎԱՔԸ

Թ. Աղօրքն ու Պաշտամունքը

Քրիստոնեաներ հաւատագով եւ սիրով միայն չէ որ նորութիւն կը ներմուծեն, այլ նաև այն քննքուշ բարեպաշտութեամբ՝ զսր կ'ունենան Աստուծոյ և Յիսուսի հանդէպ: Հեթանոսներուն համար ոչ մէկ բան այնքան օտար է որքան ա'յս զգացունը, ոչ մէկ բան անոնց մէջ այնքան անձանտէ՛ որքան Աստուծութեան զիմեյու առեն քրիստոնեաներու ունեցած յարգանքի եւ սիրոյ խառն արտայայտութիւնը: Եւ այս անո՞ր համար որ հեթանոսները կը փախնան եւ կը պատկասին աստուծութենէն՝ քան թէ կը սիրեն զայն:

Պաշտամունքը հեթանոսներու համար ուրիշ բան չէ եթէ ոչ պայմանագրուած ակնածանքի նշան մը, վնասակար աստուծոյ մը վրէժինզրութիւներէն եւ կամ նեղութիւններէն զիրծ մնալու համար: Ան՝ ըլլալով մարգէն աւելի զօրաւոր, աւելի ուժեղ՝ շատ բան զիտէր: սակայն միեւնոյն կիրքերու հնթարկուած լլալուն, կրնար թէ՛ վախ և թէ՛ վստահութիւն ներշնչէլ: բայց ոչ երբեք սէր: Բարեպաշտութիւնը և կամ անոր նմանող բան մը, կրնայ ընծայուիլ արհամարհելի անձերու: Բանի որ այն վայրկեանին երբ մարգիկ զիքերը իրենց տիպոր կ'առանէին՝ կը վատթարանալին:

Ընդհակառակը՝ քրիստոնէական հաւատաքը կը զիմէր զէպի ի խաստութեան, զեղեցկութեան եւ բարձրագոյն կատարելութեան յարացոյցը: Քրիստոսի կրօնքը՝ ըստ առաջին քրիստոնէական քարոզութեան, զԱյն կը ներկայացնէ Դաւիթէն աւելի մէծ, Դատաւոր կինդանանց և մեռելոց, կենաց իշխան, Անկիւնաքար, հարկաւոր Միջնորդ և տիեզերական Փրկիչ:

Քրիստոս Տէրն է ամէնուն, և Անոր անունին ամէն ծունկ կը կրկնուի՝ երկրի վրայ և սանդարամետի մէջ: Տիեզերական այս տիրութիւնը, արգարե աստուծայիին ստորոգելի մըն է: Նոյնն է նաև Սուրբ Հոգիի Առաքիչ ըլլալը, կամ իրեն միակ

վրկիչ ո'յնքան վսեմ անուն մ'ունենալը՝ որ բաւական ըլլայ պարզապէս Անոր կոչում ընել՝ հիւանդները բժշկելու համար:

Սակայն եթէ այս քարոզութեանց մէջ նկատի առնուին Յիսուսի եւ Աստուծոյ միջև եղած յարաքերութիւնները, կախումի յարաքերութիւն կը նշմարուի հոն: Եթէ հրաշքներ կը գործէ Ան՝ պատճառն այն է որ Աստուծի իր հետն է, եւ Աստուծ է որ զանոնք կը գործէ Անոր միջոցաւ: Աստուծ է որ զայն յարոյց մեռելներէն, Աստուծ է որ զԱյն կարգեց Դատաւոր կենացնեաց եւ մեռելոց: ըրաւ Տէր եւ Քրիստոս, զԱյն բազմեցուց իր աջ կողմը և փառաւորեց: Այս բոլոր յատկանիշները կ'աղքաններ քրիստոնէին հաւատագին վրայ: այսպիսով է որ հաւատացեալներ զանոնք ընդունած եւ իմացած են:

Յիսուս՝ իր երկրաւոր կեանքէն սկսեալ Քրիստոսն է, բայց իր յարութիւնը վըճռական ապացոյցն ու անմերժելի փաստն է իր մեսիական փառքին:

Անոր բերածն էր փրկութիւն մը զոր միայն Խնք ունի, և միայն Խնք կու տայ, և ամենո՞ւն կու տայ, յերջանկութիւն բոլոր անոնց՝ որոնք զայն կ'ընդունին:

Այս կերպով կը ծնի երկրպագութեան, պաշտամունքի և սիրոյ գաղափարը հանգէպ Յիսուսի, որ անքականիորէն միացած է Հայր Աստուծոյ ա'յնքան՝ որքան ոչ ոք: Անոր Որդին է Ան (ոռհչ, ունչ), բառ մը՝ զոր քրիստոնէական ամէնէն հին գրականութիւնը կը հասկնայ որպէս հօմանիշ աստուծայիին ազգակցութեան: Հաւատացեալներ Անոր կը գառնան իրեն մէկու մը՝ որ միշտ ներկայ է իրենց մէջ և կարող օգնելու: Անոր անունը միայն՝ ամէնէն քննուց և ամէնէն լի կոչումն է: վասըն զի քրիստոնէին հաւատքն ու սէրը այդ անուան մէջ կը զեղու մարդկային հոգիին փատահութեան բովանդակի ինքնարերութիւնը: Ահա այս անուանն է որ կը թուչի մարտիրոսութեան վսեմ ժաման։ կրօնական խօրունկունակութեան մը ազգեցութեան հետեւանքով:

Ոչ ոք կը կոսկոծի քրիստոնեաներու միաստուածենութեան մտամին: այսու հանգերձ՝ անոնք բնաւ չեն խղճահարիք՝ երբ կ'աղաչն է, կ'օրհնեն, կը փառարանին, միեւնոյն եղբերով, միեւնոյն բանաձեւերով:

Հայր Աստուածն եւ Յիսուս Քրիստոսը : Սակայն ասկէ պէտք չէ հետեւցնել՝ որ Հայրն ու Արդին քրիստոնէական պաշտամունքին առարկայ ևն նոյն հանգամանքով : Անոնց ընծայուած փառաբանութիւնները, երգերը եւ մանաւանդ աղօթքները յաճախ Հօր կ'ուղղուին քան թէ Արդւոյն : Ա՛լ աւելի ուշազրաւ է սա պարագան որ ամբողջ կրօնաքը կ'ենթագրէ Արդիէն առ Հայր այնպիսի յարաբերութիւններ՝ զորս չի փոխադարձէր : Կրօնքը Հայր Աստուածոյ կ'աշոթէ, զԱյն կը գովէ և կը փառաւորէ՝ յԱրդին և Արդւոյ :

Աղօթքի կամ փառաբանութեան այս բանաձեկը՝ իրենց աստուածաբանական նշանակութենէն անկախարար մեղի թոյլ կու տան որ ծիսաբանին մէջ տեսնենք նուրածին հաւատաթիւն ստորասութիւնը (affirmation)։ Իրարմէ անբաժան Հայրն ու Արդին աստուածային չնորհքին վաւերական եւ մշտարուի աղքիւրներն են, ահաւասիկ իրապէս ինքնարուի և նախնական իմացք մը, ուրիէ պիտի բիսի աղօթաբանական զարգացումը հետապային։ Հայրն ու Արդին հաւատաբապատիւ. — ահաւասիկ քրիստոնէական կրօնքին եղական կեղերոնը. գաղափար մը՝ որ այնքան կատարելապէս կը բացատրէ առաջին հաւատացեալներուն կազմէ ընդունուած հաւատաթը՝ որ ոչ մէկ առարկութեան կամ պառակտումի ասիթ տուած է անոնց մէջ։

Սուրբ Հոգին շատ հազոււազէ՝ պօրէն զու-

գորդուած է Անոնց։ Ոչ մէկ տեղ կը հանագիպինք Անոր առանձնապէս ուղղուած ազօթքի և կամ անոր ի պատիւ յօրինուած երգերու։ Կրօնական ծազմոնց պատմութեան մէջ, սակայն, Սուրբ Հոգւոյն նկատմամբ եղած հաւատաթը կ'երեւի որպէս քըրիստոնէական կրօնին ամէնէն բարացուցական եւ ամէնէն էական յատկանիշչերէն մէկը։ Ամենուրեք կը յայտնուի Ան։ Հոգին կը ներկայանայ որպէս անձնաւոր ոյժ մը՝ որ ատենօք մարգարէները ներշնչեց, և այսօր ալ կը խօսի, կը զործէ և կ'օրինացրէ եկեղեցին մէջ։ Եկեղեցւոյ պետերը կը գործակցին Անոր հետ։ «Թարւոք թուեցաւ, կ'ըսեն անոնք, Ս. Հոգիին և մեղի...»։ Այս Հոգիին աստուածութեան մասին եղած հաւատաթը չի կրնար կասկածի առարկայ դառնալ։ Այս մասին կատարելապէս համաձայն են հրէական աւանդութիւնն ու քրիստոնէական հաւատալիքը։ Առաջին քրիստոնէայ սերունդները տպրած են, տառապէս, Հոգիին ընտանութեան մէջ։

Պէտք պիտի ըլլար յիշել նաեւ կոյս Մարիամին, առաքեալներուն եւ մարտիրոսներուն նուրիւուած պաշտամունքի տռաւծին յիշատակարանները։ Բայց դժբախարար առաջին երեք գարերու ժամանակաշրջանին նկատմամբ ծիսական զիրքերուն մեղի պահածները — Հիպաղոլիտէն զատ — շատ կարճ քանի մը բեկորներէ միայն կը բազկանան։

Թրգմ. ԴԱԼԻԹԻ ՎՐԴ. ԶԱԼՅՈՒՅԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԵՆ ՀԱՅԵՐԷՆ ԶԵԽԱԳԻՒՐ ԴՐՈՒԱԾ 1683-ԻՆ^(*)

(Շարունակելով պարբռնակութիւնը կը կարգամ։ էջ 88ա. —)

«Վասն Մրբոյն Յակոբայ Վանից,
Պարծանացն Հայոց Ազգի։»

«Նախ եւ յառաջ՝ յորժամ մտանես յարեւմտեան դրանէ քաղաքին, ընթացեալ դէպ յարեւելս, եւ հակեալ ի կողմն հարաւոյ, զնալով առաջի բերթէն սակաւ ինչ, գըտանի գերահռչակ, եւ աինդերալուր ա-

մենացանկալի Աթոռն Քրիստոսանիստ, եւ վանքն Մրբոց Յակոբեանց, որ է թագ եւ պարծանք ազգիս Հայոց։ Ար ունի առաջի դրանն հրապարակ մի, ուր լինի բազում վաճառութիւն բարեաց ուտելեաց, այսինքն բանջարեղինաց, եւ մրգեղինաց, եւ այլոց։ Եւ դուսն երկաթեա է յարեւմըտեան կողմն՝ յոյժ քաղցրակերտ, եւ արհեստաւոր։ Զի ունի ի վերուստ բարձագոյն կամար մի, ի տիպ աղեղան երկնից, եւ Բ կողմունքն ի մէջ պարսպին ներսամտեալ Բ աղնիւ կամարք եւս՝ տեղիք պահապա-

(*) Շարունակուած Սիրոնի նախորդ թիւէն։

նաց, եւ ծայրէ ի ծայր պարփակն բոլոր սըր-
բատաշ քարամբ յորինեալ՝ անման գե-
ղեցիութեամբ։ Մանաւանդ որ յայսմ ամի
ձեռամբ Տեհան Գրիգորի Պատրիարքի սըր-
բոյ քաղաքիս, նորոգեցաւ ի հիմանէ այն-
քան գեղեցիկ, եւ բարձրաբերձ, մինչ զի
հայեցողաց, եւ տեսողաց, սիրան եւ հո-
գին համայնքամայն՝ ուրախութեամբ եւ
զւարձութեամբ նանի^(*)։ Եւ զրան լայ-
նութիւն է թ (9) թղաչափ, իսկ բարձ-
րութիւն ժԲ (12) թղաչափ։

ԱԵւ ի մտանելն՝ ի մեծ զրանէս յայս-
մանէ պատահի փոքրիկ դուռ մի, որով
ընթանան ի գաւիթ սրբոյ եկեղեցւոյն, որ
է ընդարձակ տանիւտ, եւ քառանկիւն ձե-
ւով, եւ տեսանի ի մէջ այնմ լայնաձիգ
պաւթին Գ մեծամիծ կամարք սրբատաշ
քարիւ կերտեալ, իրը հովանի ի վնրայ
զրանց եկեղեցւոյն, եւ ի նորբքոյ նոցին կախ-
եալք գոն կոչնակք եկեղեցւոյն, փայտեայ
եւ երկաթեայ։

«Վասն ամենագելցիկ տաճարին»։

ԱԵՐԿՆԱՆՄԱՆ, եւ եղեմասարտու եկե-
ղեցին, եւ տաճարն սրբոց Յակոբիանց,
որ շինեցեալ եւ հիմնարկեցեալ է ի զշխոհ-
ւոյն Հեղինեայ, ունի Դ որունս, Գ յա-
րեւմտեան կողմն, ի ներքոյ վերոյասացեալ
երից կամարաց եւ մինն՝ իրը դադապաւու
ի հիւստային կողմն։ Եւ կաթուղիէն հար-
սինս սրբոյ՝ Է նման կիսազնդին երկնից,
ի վերա չորից քառանկիւն սեանց հաս-
տատեալ։ Զի ունի ի գագաթանն բոլորակ
լուսամուտ մի, նման բոլորակի արեգա-
կան, եւ ի ներքո նորին՝ շուրջանակի ի (7)
լուսամուտ եւս՝ հանգոյն է (7) մոլորական
աստեղաց, եւ երկոտասան կամարք ի մէջն,
ձեւացուցեալ ի Զ տնիւնու, համաքատակ
երկոտասան կենդանակերպից, եւ ըստ թը-

(*) Վկայութիւնս ցոյց կուտայ որ Սարգիս
Վարդապետ զրած է զրութիւնս (այս մասը) նոյն այն
տարին՝ իրը Գրիգոր Պարոն Տէր Գանձակեցի Պատ-
րիարք երուսաղէմի, կը նորոգէ Ս. Յակոբի Վանիին
արտարին դուռը։ Թուական չէ արուած առ ադր.
ինձի անծանօթ կը մնայ նաև այս նորոգութեան
արձանագրութիւն ունենալը կամ չունենալը, եւ
կամ ուրիշ վկայութիւն՝ ըստ որում յայտնի ըլլայ
տարեթիւը նորոգութեան։ Միայն կը վկայուի թէ
ուրիշ Ս. Յակոբի վանիր (Միարանը եւ Այ-
ցելուր Հայ երուսաղէմի. 1929 էջ 82)։ Գրիգոր Պան-
ձակեցի Պատրիարք հղած է 1613-1645։

Եոյ երկոտասան առաքելոց, զորոց պատ-
պատկերքն զոն նկարեալք ի մէջ իւրա-
քանչիւր կամարաց։ Եւ Գ միծամիծ կա-
մարս որք բարձեալ ունին զրոլոր կոթու-
զիկէն ըստ նմանութեան չորից աւետա-
րանչոց, որք բարձեալ ունին զաւետա-
րանն Քրիստոսի, յորս պատկերք աւետա-
րանչոց եղեալ զոն յանկիւնս նոցին։ Եւ
իԴ (24) կամարս արտաքոյ կողմտնէ, չուր-
ջանակի կաթուղիէկիւ, ըստ սարսոսի իԴ (24)
մարգարէից, որք պարսպիալ պահէն
զնարան Քրիստոսի ի թշնամիաց հերձուա-
ծողաց։

ԱԵւ յատակ եկեղեցւոյն, երանգ երանգ
գունաւորեալ մարմարնեա քարամբ ծաղ-
կեցւցեալ նման ծաղկալի բուրաստոնաց։
Եւ աւագ խորանն որ է ի վերա գերկցմանի
եղբօր տեսան Սրբոյն Յակոբայ կառուց-
եալ, է այնքան պայմառաշքեղ, եւ ճա-
ռագայթարձակ ոսկեզօծ խաչկալիւ, եւ
պատկերաւ գեղեցկացուցեալ՝ մինչ զի, ա-
մենեւին ոչ զանազանի ի լուսեղէն երկնից,
ուր բազմեալ զոյ ամենասուրբ Երրորդու-
թիւն։ Եւ բարձրութիւն խորանի կամա-
րին Մ (50) թղաչափ։ Խսկ լայնութիւն հիւ-
սիսոյ առ հորաւ ԷԴ (33) թղաչափ։ Եւ ու-
նի յաջմէ եւ յահեկէ զսուրը Աստուածա-
նա եւ զսուրը կարապետի սեղանսն, զի
որպէս ինքն Քրիստոս ի գատողական յա-
թոռուոջ ունելոց է յաջմէ եւ յահեկէ ըղ-
ծնողն եւ զմկրատողն իւր, առ ի բարե-
խօսել վասն հաւատացելոց, այսպէս եւ ի
մէջ խորանին՝ որ միշտ բազմեալ է ի վերա
սրբոյ սեղանոյս՝ իրրեւ ի չորեքերպիան
յաթոռուոջ, ունի յաջմէ զսուրը Աստուած-
ածնա սեղանսն, եւ յահեկէ զսուրը Կա-
րապետի սեղանն։ Յորոց վերա եւ զոն սե-
ղանք զլսաւոր տոռաքելոցն Պետրոսի եւ
Պօղոսի, որոց ճանապարհն ելանելոյ՝ է ի
մէջ որմոյ եկեղեցւոյն հարաւային կողմա-
նէ, իԴ (24) աստիճանաւ եւ ի մէջ այնմ
աստիճանաց զոյ սեղան մի եւս յանուն
սրբոյն Սրբնի վերնատան, ուր էջ Հոգին
Սուրբ Հրեղէն լեզուօք ի սուրբ յառաք-
եալսն։ Եւ հուպ այնմ աստիճանի զրան,
զոյ եկեղեցի մի եւս, յանուն սուրբ էջ-
միածնա, որոյ զուռն է յոյժ ընդարձակ
եւ բարձրագոյն ի մէջ եկեղեցւոյն բացեալ,
եւ տեսութիւն զրանն կարի զեղեցկատես,
եւ արհեստակերտ, զի ի վերուստ ունի կա-

մարս հրաշագեղ, ծաղկեցիալ երանզօք գունոց, եւ Բ կողմունքն զոյգ զոյգ սեամբ, եւ այլ անկիւնացեալ ձևով արհեստագործեալ՝ ըստ սարասի զրանն վերնոյն երուսաղէմայ, զոր ետես աւետարոնիչն Յովհաննէս:

«Եւ ի մէջ այնմ եկեղեցւոյն զոն Բ սեղանք, մինն աւագ սեղան որ բարձր է յերկրէ Ե (5) աստիճանաւ սոկեզօծ խաչկալիւ եւ այլ նկարեալ ծաղկամբ եւ պատկերաւ, եւ մարմարիոնեա փորուածովք յօրինեալ յանուն սրբոյ իջմիածնաւ, եւ միւսն ի հարաւ կուսէ՝ միսով մարմարոնեա սեամբ զըմբէթակերտ շինեալ յանուն սրբոյն Մինոյի: Եւ իներքոյ այնմ սեղանոյն զոն Գ սրբաղան քարինք, որք բերեալք են ձեռումբ հրեշտակի աղօթիւք սր. Աստուածածնա. զի մայրն Աստուծոյ կամէր միշտ ի սուրբ տեղիսն ըրջիւ եւ ուխտս տանել, զի յոյժ փափաքէր տեղեաց տնօրինականաց Որդոյն Միւածնի, բայց ոչ կարէ՛ մին վասն հեռաւորութեան տեղեաց, եւ միւսն վասն չարութեան Հրէից, որք ոչ տային թոյլ համարձակ ըրջիւ, այլ հասուցանէին բազում լիսասս եւ նեղութիւնս. վասն որոյ խնդրեաց ի միածին որդոյն իւրմէ՛ զի զայս երեք քարինքս մինն Մինէական լեռնէն մինն թափօրական լեռնէն, եւ մինն ի գետ Յորգանանու շընորհիցէր յինքեան, առ ի միխթարութիւն կարօտատանջ սրտի իւրոյ, Որ իսկոյն տակաւին զաղօթմն ի բերուն զոլով, հրամանաւն Աստուծոյ, ձեռամբ հրեշտակի բերեալ եղեւ զայս սրբաղան քարինքս, որ այնուհետեւ զայն տեղեաց կարօտն եւ զփափագն՝ Մայրն ամենաօրհնեալ ի յայս քարացս առնոյր, զոր այժմ է ի ձեռս մեր, իբր գտնձ պատուական, եղեալ ի ներքոյ վերոյիշեցեալ սեղոնոյն:

«Երկայնութիւն եկեղեցւոյս յարեւելից յարեւմուտս. Ճի (120) թզաչափ, եւ լայնութիւն հիւսիսոյ տռ հարաւ ԼԲ (38) թզաչափ, եւ ունի Դ լուսամուտս, եւ է աղօթաբան տէրունական ուխտաւոր կտնանց ։»

«Եւ հանդէպ այսմ եկեղեցւոյս ի հիւսիսային կողմն մեծի տաճարին՝ զոյ եկեղեցի մի եւս՝ յանուն սրբոյն Ստեփաննոսի նախավկային, որոյ գոււն է բոլոր ըսպիտակափայլ մարմարոնեա քարիւ կամարաձգեալ, եւ ի վերայ զրանն զոյ ամբիոն

մի, ոսկեզօծ, եւ յոյժ չքնաղատես յարում ընթեռնանի միշտ այսմաւուրքն ըստ պատշաճի աւուրց: Եւ ի մէջ այնմ եկեղեցւոյն են եւս Բ սեղանք, մինն յանուն սրբոյն Ստեփաննոսի, եւ մինն սրբոյն Դրիկորի կուսաւորչի. Նա եւ զոյ մեծապոյն աւագան մի, սրոյ վասն պատմի թէ յաւուրս կիւրզի հայրապետի սրբոյ քաղաքիս, յորմամ Մայիսի ամսոյ Է (7) ին ցոլացնալ երեւեցու Ս. Խաչն կենսատու ի սուրբ Գողգոթայէ մինչեւ ի լեառն Զիթենեաց, յայնմ ժամանակի՝ աւելի քան զօմ (100,000) անձինք հաւատացեալ ի սուրբ խաչն աստըւածընկալ, մկրտեաց սուրբն կիւրեղ ի մէջ այսմ աւազանին, յանուն Հօր եւ Որդոյ և Հոգոյն Սրբոյ: Եւ է եկեղեցիս այս աւանդատուն մեծի տաճարին, երկայնութիւն հիւսիսոյ առ հարաւ ԽԵ (45) թզաչափ, եւ լայնութիւն յարեւելից յարեւմուտս Լ (30) թզաչափ, ի վերայ երկուց քառանկիւն սեանց կառուցեալ:»

«Եւ մերձ այսմ եկեղեցոյ զըրան տեսանի կամար մի ներսամտեալ ի մէջ որմոյ մեծի եկեղեցոյն, կարի սիրալի եւ փափաքելի, յորոյ միջի կառուցեալ է զմբէթակարկ կաթուղիկէ մի ի վերայ սրբազն եւ ամենամաքուր պատուական գլխադրի սրբոյն Յակոբայ որդոյն Զերեթեա: Զի անդ ամփոփեալ կայ զլուխ երանելի առաքելոյն ձեռումբ Տիրամօր Ս. Աստուածածնայ եւ եղբօր տեառն սրբոյն Յակոբայ: Զի ամենաբազծակի տաճարս այս, զոլով եպիսկոպոսաբան սրբոյն Յակոբայ արդարոյն, եւ փոխանորդին Քիմստոսի, աստ ժողովեալ սուրբ Աստուածածինն եւ եղբայր Տեառն, եւ Յովհաննէս աւետարանիչն աղօթս առնէին, վասն երանելի առաքելոյս, զի լուեալ էին ըմբռնումն նորա ի չար արքայէն Զերովդէէ: Եւ մինչ այսպէս վարանեալ հոգային՝ յանկարձակի տեսին որ Բ լուսազգեստ հրեշտակ, բարձեալ զպատուական գլուխ երանելի առաքելոյն Յակոբայ, արիւնաթաթագ, լուսեղէն պատուակալաւ, եղին առաջի սրբուհոյ կուսին, որ տեսեալ նոցա ծանեան զՅակոբայ առաքելոյ գլուխն լինիլն, վասն որոյ չափաւոր արտասուօք անտանօր ամփոփեցին ձեռամբ իւրեանց, վասուաորելով զԱստուածն ամենայնի, որ փառաւորելով զփառաւորիչս իւր յաւիտեանս յաւիտե-

նից : Վասն որոյ զգեղեցկութիւնէ, եւ պայծառ զարմանակերտութիւնէ դամբարանի սուրբ զլիսոյ առաքելոյն ոչ ոք լեզու կարէ պատմել, եւ ճառել, զի միջին հղեալ սեղանն, արդարեւ՝ ձեւով եւ տեսլամբ է յար եւ նման՝ եօթնաստեղեան խորոնին : Նմանապէս եւ զամբարանն սըրբազան զլիսոյն, որ ի ներքոյ սեղանոյն՝ ոչ այլ ինչ է, եթէ ոչ չնորհապել եւ կենսաբուխ փոտակ մի, լցեալ անմահական փառոք, զոր ճամանչաձև մարմարունեայ փորուածովք եւ մանրաշար բազմազոյն քարամբ զարդարեալ, ունելով ՚ կանթեղս մշտավասո շուրջանակի, եւ Ռ զրունս, մինչ դէպ յարեւմուտս, երկայնութիւն յարեւելից յարեւմուտս Թ (9) թզաչափ, եւ լայնութիւն հիւսիսոյ հարու է (7) թրդաչափ : »

«Եւ մերձ յարեւմտեան զբանն չնորհամի տեղոյս, զոյ զուռ մի երկաթեայ, եւ է եկեղեցի սրբոյն Սարգսի զօրուարին, ուր զո՞ն Բ սեղանք, մինչ սրբոյն Սարգսի անուան, եւ մինչ սրբոյն Մինասոյ քաջամարտիկ զինաւորաց : Եւ է գանձատուն, եւ պահարոն անօթաց, եւ զգեստուց եկեղեցոյն : »

«Եւ հուպ այսմ եկեղեցոյս է զերկդման սրբոյն Մակարի մեծի հայրապետի աթոռոյս, որ նման սուրբ զլիսաղբին՝ համարաւ ներս մտեալ ի մէջ որմոյ մեծի տաճարին՝ տեսանի որպէս մտառու մի փոքրազոյն, միով սեղանիւ : »

«Եւ առ ընթեր սմին զուռ մի եւս, որ ելանէ երեսուն աստիճանաւ ի վեր դէպ ի յարեւելս, որմոյ միջովն ճանապարհ տրարեալ, եւ հասանի բարձրադիտուկ սեղանն յորում բազմեալ զոյ միշտ փայտն կինաց, եւ նշանն Աստուածընկալ Խոչին Քրիստոսի, ի մէջ փոքրիկ պատուհանի միով որ է ի վերայ սեղանոյն : »

«Եւ ի մէջ աստիճանաց այնոցիկ զոյ փոքրազոյն զուռ մի որպէս մտանի Սրբոց Երկուտասան Առաքելոց եկեղեցին, որ ունի սեղան մի յոյժ զեղեցիկ, եւ զուռ մի եւս ի կողմի տրեւմտեան որ ի տանիս փանիցն ելանէ : »

«Եւ յարեւմտեան կողմի մեծի տաճարիս, որք են դրունս հրաշալիք որպէս յառաջազոյն յիշեցաք, արտաքոյ կողմանէ որմոյն յաջմէ եւ յահեկէ միջի զբանն զո՞ն

Բ փոքրիկ սեղանք մինն յանուն սրբոյն Գէորգեա զօրաւարին, եւ մինն սրբոյն Նիկողայոսի սքանչելագործ հայրապետին, եւ ի վերա այնմ դրան արտաքոյ կողմանէ եղեալ զոյ պատկեր միւսանգամ գալլուտեանն Քրիստոսի, որ բազմելոց է ի դատողական յաթոռով հանդերձ երկուտասան առաքելովք, յոյժ ահարկու եւ սարսափելիւ : »

«Եւ մերձ յարեւմտեան բոլոր տաճարիս՝ այնքան զուարձացուցիչ եւ զմայլեցուցիչ է մինչ զի ի մտանելն ի նա, ոչ կամի բնաւին արտաքս ելանել, զի չորիւք կողմամբք զանազան պատկերօք, սկսեալ ի սուրբ ծննդննէն, մինչ ի միսս անգամ գալլուտան Քրիստոսի զարդարեալ եւ չքեզացուցեալ է, թող զառաքելոց զմարգարէից զմարտիրոսաց զհայրապետաց, եւ զայլ սրբոց պատկերոն, մանոււանդ յաւուրս տօնախմբութեանց թէ որքան պայծառանայ, չքեղանայ, զեղեցկանայ վայելջանայ, եւ պանանայ, բազմաթիւ կանթեղզօք, յոզնաջանեան աշտանակօք, ոսկեկազմ եւ ականակուռ խաչերօք, եւ աւետորանօք, ծաղկանկորք ծածկեցօք, եւ վարագուրօք, մինչ զի որպէս հարս մի անարատ, ոսկէհուռսն զարդիւք պաճուճեալ ի սէր փեսային իւրոյ Քրիստոսի հաստատուն պահեցէ մինչ ի միւսանգամ գալլուտեան իւրոյ, ի փառս իւր ամէն : » (Կ'աւարտի Էջ 98տ սուրբիւ : Էջ 98ր ունի Ս. Յակովի տաճարին վրայօք տաղ մը զոր հոս կ'արտագրիմ) »

«ԵՐԴ. ԱՐ ՍՈՒՐԲ ՏԱՅԱՐՆ ԳԵՂԵՑԻԿ ՈՐԲՈՅ ՑԱԿԱՐԵԱՆՅՈՒՅՆ : »

«Ասացեալ ի Սարգիս Վարդապետ : »

«Փ մէջ մեծին Սուրբ Սաղեմայ, Արփիափայլ աթոռ մի կայ, Որ թէպէտ է յերկը վերայ, Բայց լուսեղէն երկինք է նայ : Պուրբ Յակոբեանց անուռն վերա, ի կառուցեալ հիմն նորա, Ազգ եւ ազնինք ցանկան նմա, Եւ չորս կողմանց յուխտ զան առ նաւ Պթոս է նաև Տեառն Ցիստոսի, Եւ արարչին ամենայնի, Վասն այն պայծառ գերափայլի, ի մէջ ընդհանուր աշխարհի : »

Քախացուցիչ տաճարն օրհնեալ,
Երկնանման է զարդարեալ,
Հըեշտակք երկնից զումար տաեալ՝
Օրհնան զԱստուած ընդ մեզ խոռնեալ:

Գեղեցկապէս կամարք ձգեալ,
Կաթուղիկէն աղնիւ կերտեալ,
Որպէս արքայի է բազմեալ,
Վերայ չորից սեանց հաստատեալ:
Ո յաջակողմն տաճարի,
Աստղ մի պայծառ լուսափայլի,
Առոր զլսաղիբն փափաքելի,
Որ համայնից է բազմալի:

Որրոց խորանք չուրջանակի,
Որպէս ըզշարլս մարդարտի,
Աւազ սեղանն գեր քան զարփի,
Աստուածային լուսովն է լի:

Ջառեալ ունի բազում կանթեզս,
Որք կախեալ են որպէս զաստեզս,
Շուրջ զբոլոր պատկերք սրբոց,
Կան նկարեալ բազմազունեզս:

Որեգական նման գնի,
Բարձրադիտակ սուրբ սեղանի,
Զփայտն կենաց սրբոյ խաչի,
Որ զենարանն է Քրիստոսի:

Քամեալ բոլոր մանկունքն երգեն,
Բաղձր ձայնիւ եղանակեն,
ԶԱստուած երկնից փառորանեն,
Եւ սիրտք մարդկանց ուրբախ առնեն:
Դասապեան երկնից զօրաց,
Որ ըզծնունդըն աւետեաց,
Կացեալ յաջմէ սուրբ սեղանոյն,
Տայ աւետիս մօրըն կենաց:

Ահեղ ատեանն սարսափելի,
Որպէս դրախտ է ծաղկալի,
Զի այնպիսի է յօրինեալ,
Որ հայողաց աչքն զմայլի:
Պասակ հանուրց եկեղեցեաց,
Փառք եւ պարծանք Հայոց ազգաց,
Է սա ի մէջ սրբոց տեղեաց,
Տնօրինականացըն բազմաց:

Եթէ զսա զրախտ կոչեմ,
Ամենեւին ոչ ամաչեմ,
Զի ասաւել է փառք սորա,
Քան զգրսիան որ է եղեմ:
Չուն եւ տաճար է Աստուծոյ,
Եւ բնակարան հոգոյն սրբոյ,
Քաւիչ մեղաց մարդկան հոգոյ,
Եւ բժշկարան ցաւոց մարմնոյ:

Երես անկեալ առ քեզ զոչեմ,
Ով տէր Յիսուս զքեզ ազակեմ,
Միջնորդութեամբ սուրբ Յակոբեանց,
Լից զփափաքս որ միշտ խնդրեմ:

(Տաղիս տանց առաջին զլսաղը կը կազմեն ի ԱԱՐԴԻՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ: Տաղ կ'աւարտի էջ 100ա, տող 13, իսկ յիսոյ և Աղօթք ի սուրբ զլսաղիբ մեծի առաջելոյն Յակոբայ ու մինչեւ էջ 100ր, էջ 101ա:—)

«Աւան սրբոյն Թեոդորոսի եկեղեցւոյն:»

Ի մէջ տիեզերալուր աթոռոյն սրբոց Յակոբեանց, եւ ի յարեւելեան կողմէ մեծի եկեղեցոյն, զոյ յատուկ եւ առանձին եկեղեցի մի յանուն սրբոյն Թէոդորոսի զինաւորին, բայց յոյժ գեղեցիկ եւ վայելուչ, վասն զի թէպէտ հիմնարկութիւն ի ձեմում թագւորէ Հայոց արկեցեալ է յառաջազոյն. զի յորժամ եկն ի քաղաքս Նրաւագէմ, պատերազմի պատճառաւ լնդ ազգին թաթարաց՝ սրդին իւր թէոդորոս անուն աստ վախճանեցաւ, վասնորոյ թագւորն վասն առաւել սիրոյ սրդոյն իւրոյ հրամայեաց ի մէջ գանիցս թաղել զմարմին սրդոյն, եւ շինեաց ի յիշտակ հոգւայն զայս եկեղեցիս, բայց փոքրազոյն: Եւ յետոյ յաւուրս Տեառն Գրիգորի պատրիարքիս, որոյ տէր աստուած կեանս եւ կինդանութիւնս պարզեցացէ, ի հիմանէ նորոգեալ լայն ընդարձակ՝ յոյժ պայծառացոյց եւ զեղեցկացոյց:»

«Եւ ունի սեղան մի յանուն սրբոյն թէոդորոսի վկային, սոկեօծ խաչկալիւ յօրինեալ: Եւ ի մէջ յայնմ խորանին տեսանի փոքրիկ զուռ մի, որ ելանէ Բ սաստիճանաւ յատկացեալ ի մէջ սրմոյն սրպէս փոքրիկ մատուռ՝ յորում զոյ սեղան՝ յանուն սրբոյն Մեսկենիսսի զինաւորին: Նաև յաջ կողմ եկեղեցւոյն զոյ զուռ մի եւս, հուպ առ մեծի խորանին, բարձր յերկը Գ աստիճանաւ, յորում զոյ սեղան՝ յանուն սրբոյն Յովհաննու Մըկրտչին, եւ մասն ինչ եղեալ կայ սրբոյ կարսպետի նշխարաց, ի ներքոյ սեղանոյն, ձեռամբ Տեառն Գրիգորի պատրիարքիս: Եւ շինեցաւ եւս ձեռամբ նորա ի վերայ այնմ սեղանին եւ եկեղեցոյն, փոքրիկ եկեղեցի մի եւս միով սեղանիւ, յանուն սուրբ Հոգոյն Աստուծոյ, որոյ զուռն բանի ի տանեաց

կուսէ, և ունի լուսամուտ մի՛ որ հայի ի մէջ սրբոյն թէսդորոսի եկեղեցոյն :

«Վասն տեղեաց եւ բնակութեանց
Մբոյ եւ մեծի Արքուոյւ:

«Բնակութիւնք միտրանից՝ հանգերձ տնտեսատունիւ, սեղանատօննիւ, զինետունիւ, մոմիսանայիւ, և պատրիարքարաննիւ, է հիւսիսային, և յարհեմատեան կողմըն վանիցն։ Իսկ օթեւանք, և տեղիք տէրունական ուստաւորաց՝ որք են յսպնաթիւ, եւ բազմազան, բաժանեալ զասս դասս իւրաքանչիւր քաղաքացւոց, է հաւրաւային և յարեւելեան կողմն։ Եւ ունի ամենացանկալի սուրբ Աթոռու՝ բազմուկերպ վայելչութիւնս, թէ ի կողմանէ ապահով բնակութեանց, մենաւաննից, և դարպասից, եւ թէ ի կողմանէ քաղցրանշակ, եւ բարեհամ ջրհորաց եւ ձիթենաստան պարտիզաց, զի ունի թէ յարեւեմտեան կողմանէ, եւ թէ հիւսիսային, բազում գեղեցիկ պարտէզս, վայելուչ, եւ ծաղկալի բուրաստան ի խրախութիւն եւ ի զուարծութիւն սրտից բնակողաց, եւ վայելողաց։»

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԻՒԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ

ՆԱՐԱԳԻՒՏ ԱՐՉԱՆԱԳՐԻՔԻՒՆ ԵՒ ԵՐԱՅԻ

Իսկ սքանչելի այլն նոյ և մշտապաշտաւն ձգնաւորքն թանատէ զանից անհանգիստ պաղտատանաւք եւ ջերմուանդն արտաստաւք ի գութ շարժեալ զամէնուզորմն ած., զաղարեցաւ⁽¹⁾ շարժումն եւ փարատեցաւ խաւարն⁽²⁾ յետ, Ա. աւուրն, եւ էին կորուսեալ ոզիք, ժա. որք կինդանոյն ընկղմեցան ի զժոխս։ Իսկ սինելքորքն, որք որբին զբաժակ բարկութեն։ այ., բանտագուշեալք և միջարեկեալք և կարկափեալք։ յետ բազում աւուրց հազիւ եկեալ ի սղայութիւն, սեւազգեստեալք քրծասզոծք(?) եղեն ի վր. անմիսիթարմենելոց իւրեանց։ Իսկ մեացեալքն ի Մո-

ւնաեւ ունի լայնաձիգ եւ ընդարձակ դաւիթս եւ հոգետունս ուր նախապէս անդ իջնւանին տէրունական ուխտաւորքն մընալով Պ օր անդ, եւ զինի նըւիրելոյ զողորմութիւնս իւրեանց ելանեն իւրաքանչիւր ոք յառանձին խուցս եւ բնակութիւնս։»

«Եւ այլ պէս պէս պատշաճաւոր եւ վայելչական զարգիւքն է պճնեցեալ սուրբ գահս, որոց պատմելն մի ըստ միոջէ, է անկարեիլ, եւ անհնարին, վասն որոյ այս քան սակաւուկ եւ համառօտակի պատմութիւնս բաւականացի առ ի ծանուցանել զգերապատութիւն Սրբոյն եւ մեծի Աթոռոյոյ, ջերմացելոց անձանց սիրով սրբոյ ուխտիս։ Զոր ինքն Քրիստոս փրկեալ տպահեցէ յամենայն չարեաց եւ նեղութեանց, սպահելով հաստատուն եւ պայծառ մինչեւ միւսանգամ գալուստն իւր, ամէն ու (Կաւարտի էջ 103թ)։

(Շարունակիլի)
Ալիջիրա, Գանձան

U. S. A.

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

զանէ ոչ իշխեցին կուլ ի տեղւողն, այլ փոխան ի զլուխ դաշտակին, ի մէջ իրիզա վիմացն՝ առ եզերը դետոյ, բայց ոչ բժշկեցան բնուին ի բեկմանէ բարկութին։ այ. մինչեւ ցայսաւր:

Արդ յետ, Ա. աւուրն ժղվեալ իշխանք աշխարհին համար բէն բազմուրքն։ Կոչեցին առ իւրեանս զկթ զկսն, հայոց զտր. Դաւիթ, և ժողովեալ ի գեղաքաղաքն Արկազ, արտրեալ ցայդապաշտաւն եւ ընդ լուսանալ տաւաւտին, բացեալ զպատուական մարմինն նր., որ այն ինչ անապական էր մեացեալ, եւ բուրէր հոտ կենաց որպ. կնդրկի, եւ երեւէր զուարթատեսիլ որպ. զարէն կենդանոյ, և տարեալ զնա ի թանատեաց վանս, որոյ բնակիչքն մշտնջենաւորք և մշտապաշտաւնք էին։ անդ արարեալ տապաքարեզէն, յոր եզեալ զսրն. և ի հանգիստ փոխեցին, և ինքեանք ընկայեալք ահութթիք, ի սրբոցն, զնացին յիւրաքանչիւր տեղիս։ Իսկ հրան. սր. ձեռնազրեաց յաթոռն Սիւնեաց զինի Ստեփաննոսի զտր. Յուսիկ եղբօրորդի սրբոյն։

(1) զաղարեցու։ (2) խօարին։

իսկ բնակիչք տեղույն շինոցին խորան ի վր. հանգստարանի սրբոյն, յորմէ ցաւադնեալքն գտանէին բժշկութի. և մեղաւորք զթողութի.:

Ապա ուր ուրեմն ի սգայութի. եկեալ ինուն ափրասպանի եւ բազմամեղի, ինքնանախատ եղեալ աշխարհալուր հանդիսիւ պատմէր զգործս իւր. Մերկացեալ հանդերձից և բոկացեալ և հերայհատ խոյտառակեալ, ի ծունկս ընթանալով, ծեծէր քարամրք զկուրծս իւր, յորմէ հոսէին վտակք արեան, կացեալ յարեմտից կողմանէ հանդէպ մատրանն, յայնկոյս ձորոյն, թաղեաց զինքն կենդանոյն մինչեւ ի ըստինս, նոյնպէս ծեծելով զկուրծսն, գոչէր բազում տւուրս ընդդէմ սրբոյն ազգի ազգի բանս խանդաղատականս. Ապա յաւուր միում ի ժամ պարզին. ձայն լսելի եղեւ ի տապանէ սրբոյն, որ ասաց բարձր բարբառով. Ո՞վ կին զու, թողեալ լիցին քեզ մեղք քո. Զոր լուեալ ամենեցուն փոռս եւ ահութի. եւ զոհութի. ետուն այ., որ այսպ. փառաւորէ զօրս. իւր կենդանուր. և յիտ մահու. Բայց կինն ոչ մեկնեցու ի տեղոջէն, այլ անդէն մեռաւ եւ ի սոյն թաղեցաւ, որ կայ յայտնի. Կոտարեցաւ որ. հրան. Ստեփաննու ի. ձջի. թըւականին հայոց, յամառային եղանակին, ի վերացմանն եղիսայի մարգարէի, ի հրատից, ժէ. եւ յուլիսի, ին. յաւուր լիշատակի սրբոյն Մարգարտայ և Սիմէոնի աղաւաշի և Յովհաննու եղբաւրն:

Այս ամենազով բազմերջանիկ որ. հայրապեսս ի մանկական տիոց սնեալ սրբութի. եւ անարատութի., վարժեալ աւրինաւք և իմաստութի., սպասաւորեալ տն. սրբութի. և երկիւղածութի., ըջելով ընդբազում աշխարհու⁽¹⁾ եւ ապա եկեղեցի բարձրայտք եւ հրաշալի ի քարանց կազմելոց յաւրինեալ. եւ ժողովեալ վերսացեալ իշխանքս եւ աղատքն ամ. յաւուր նոր կիրակէին ի նաւակատիս նորոգաչէն տաճարին տիրաբնակ, որ եւ բնակարան փառացն այ. և քաւարան ամ. յանցաւու-

(1) Ակներեւ է, որ այստեղ պակասաւոր է ձեռագիրը. շարունակութիւնը ոչ միայն չի կապում, այս եւ չկան իշխանների եւ ազատների անունները, որոնք ներկայ էին նաւակատեաց տօնին: Իշխանների անունները յայտնի են մեզ մէջ բերած արժանագրութիւնից:

րաց, սպասաւորութի. իմոյ անարժանութես., որ եւ տարժանեցայ ի յարինուած ձասիս եւ յերաժիշտ շարականիս ի փառս եւ ի պատիւ հանդիսահրաշ տաւնիս սըրբուղնակատար հրափիս. մերոյ ան. Ստեփանոսի Սիւնեաց վերագիտագի: Արոյ աղաւթիք եւ բարեխօսութի. բացցի գուռն ողորմութի. այ. ի վր. ամ. աշխարհի, հեղցիցի առատապէս զթութիք. արարշին ի վր. արարածոց իւրոց⁽¹⁾. վերացին ցասումն եւ չար պատահարք յաւզոց եւ յանգառանաց, քաղցրացին կամքն վերին ստեղծուածոցս իւրոյ ձեռին: Բացցին շանմարանք անբու բարետցն այ. եւ չնորհացին պարզեք զանազանք ամ. խնդրողաց, թզրաց. քրիստոնէից յաղթութի., իշխանաց մերոց քաջութի., աղաւաց մերոց արիութի., աշխարհի մերում խաղաղութի., եկեղեցեաց ամենից հաստատութի., քհայից սրբութի., ժողովրդականաց երկիւղ և լսողութի., հիւանդաց բժշկութի., յաւազնելոց ասողջութի., նեղելոց անզորութի., մեղաւորաց քաւութի., յանցաւորաց թողութի., սգաւորաց միսիթարութի., տղայոց պահպանութի., երիտասարդաց զաւրութի., ծերոց զարձ եւ ապաշխարութի., եւ համաւրէն հանգուցելոցն հանդիսատ եւ ողորմութի. խաչանիչ նուրածմամբ աջոյ որ. հրափի. ահեսցի. եւ պահպանեացի աթոռ իշխանութի. տանս Հաղբակաց, որ կայ հովանաւորեալ ի ներքոյ սրբատարած թեոց սորա, երկարեցի⁽²⁾ փառաւք ազգս այս և իշխանութիս. մինչ ի կատարած աշխարհիս: Աջովն այ. յաջողեսցին իշխանքս մեր եւ զօրք իւրց. յամ. զործս արիութի. եւ արդարութի.: Իսկ որք սատարեալք ի սրբառանի որ. հրափի., սրբեցին յամ. մեղաց եւ նորոգեցին հոգով զիտութի. որք հաւատավով զիշատակս սորտ կտրեսցն., կատարեցին ամ. խնդրուածք նց. հոգեկանք եւ մարմնականք: Պայծառասցի և վայելչացի ահութի. գաւառս Վարդէձորոյ, աղաւթիւք որ. հրափի. տարածեսցի ահութի. բազուկ

(1) Այստեղ միջանկալ կերպով զբչի կողմից աւելացրած է «ցաղեսցի ցաւդ շնորհաց եւ ողորմութի. ի վր. սատացի որ. զրցու Մելքիսեդ կրանաւորի եւ ծնաւզաց նորին, կենդանեաց եւ մեռելոց», որ հանցինը բնազրից:

(2) Զ-ը. յերկարեցի:

որբա(3), յամ. ըրջակա սահմանացու մերժեացին անէծքն և մերձեացին ահռովթիքն, այ. և ածարեալ հրպիս. ի վր. անդաստանաց Մոզան մեղապարտի և ազգին տրիւանահեղին, քաւեսցի և որրեսցի գեաւոզն այն և գաւառոքն ամ. որսիմամբ որ. արեանն քի., յարենէ որ. հրպին., հաշտի որ. հայրս մեր արեանապարտ զաւակոցս իւրօց և հաշտեցուցէ զհայրն ած. բոլոր զաւառիս, թողցին մեղք մեղաւք կենդանեացու

և զաւրասցի ողորմութին. այ. ի վր. մեր, այժմ և հանապազ և արժանասցուք մեք ամք. գրիլ յորդիս հաւրս մերոյ հոգեսորի և ժառանգել զերկնից արքայութին. ընդ ամ. որս. և սիրելիսն այ., յորոց միշտ և հնապղ. ահի., և փառաւորի որ. երրորդութին. այժմ և միշտ:

ԴԱՐԱԳԻՆ ԱՐՔԵՊ. ՅՈՎՈՒԺԵԿԵԱՆՑ

(Վ. Ե. Պ. Զ.)

ԴԱՐՁԵԱԼ ՀԱՅԵՐԷՆԻ ՀԱՐՑԵՐ

(Պատասխան Հ. Ա. Պազիկեանին)

5. Չպիտի բառը շիտակ և երանդաւոր՝ ուժգին ձեւ համարած էի հայկառակ Հ. Ա. Պ. ի մերժումին. ինք գրած էր թէ չպիտի գրողը ստիպուած է չառն շեշտել, բայց չառն բաղաձայն ըլլալով չի շեշտուիր: Ենու որց տուած էի թէ բնական է որ շեշտը կ'առնէ այն ձայնաւորը որ չառին արտասանումը կարելի կ'ընէ, այսինքն ըթէ, հնչուող բայց չզրուող: Անմեկնելի՛ հակառաւրեամբ մը Հ. Ա. Պ. այդ ըսածս թէ կ'ընդունի («Ես կ'ընդունիմ» կը փակագծէ), և թէ չընդունիր, և կ'ուզէ որ ևս առնեմ «արտասոոց» ածականը որով որակած էի բաղաձայնը շեշտելու իր ենթագրութիւնը: Լա՞ւ, բաենք թէ ես առնեմ, ևն սակայն... կը դառնայք...:

Գրած էի թէ չպիտի բառին նման շեշտեալ ըթ ունին նահ՝ ն(ը')րբորէն, զ'րաբար, Մկրտիչ, Վ'ռամ, Տրդատ, չ'ըմբունիր, չ'զգար եայլն: Ն'րբօրէն և նման բառերուն համար Հ. Ա. Պ. ինքզինքին թոյլ կու տայ, անտեամբ և խելարիւմամբ, ըսելու թէ շեշտուող ըթ չունին, այլ ու նուրբ, զուր բառերէն: կը նշանակէ որ Հ. Ա. Պ. «նո՞ւրբօրէն» կը հնչէ, նոյնիսկ եթէ նրբօրէնն ալ գրէ. այս պարագան... իր աշտիկերաններէն կը հարցընենք: Ուրիշ խօսքով՝ Հայր Արսէնի տրամորանութիւնն է թէ իր կերած միսը միս չէ, այլ... խոտ, քանի որ խօտակերի մը մարմնէն առնուած է...: Չերկարեմ. պարզ

է որ կը հնչենք՝ նո՞ւրբ հրւաէ, բայց՝ ն'րբօրէն. (Եթէ կարելի մինէր այս շեշտերը պլատի ստորագծէի):

Չ'ըմբունիր ձեւը Հ. Ա. Պ. կ'ընդունի, բայց չ'զգար-ը անձանօթ լեզու» կը համարէ: Այս պարագային նա կը մոռնայ թէ աչքէն զատ... ակոնջ ալ ունի, ականջ՝ որու զերը խօսուած լեզուին մէջ խիստ շատ տեղի առաջ ու կարեսոր է քան աչքինը: Նա կը տրամաբանէ թէ երբ ըթ-ը տեսանելի է զրի ձերին տակ՝ կրնայ շեշտառնել, բայց երբ չզրուող ըթ է՝ շեշտ չի-կրնար առնել: Ատով պարզապէս ըսել կ'ուզէ թէ խօսելու տաեն չէ որ կը զործածնենք շեշտը, այլ... զրելու տաեն: Իսկ բոլորիս զիտցածն ալ աս է թէ չ'(ը')զգար հնչելու տաեն շեշտը չառին և զառին միջեւ կը գնենք, գիրգէտն ալ, զիրչգէտն ալ, զուսոն (հ. ս) ալ, թէրուան ալ, անուսն ալ:

Բայց Հ. Ա. Պ. չխօսիր Տ'րդատ և այլն կոչականներուն մասին, որով գոնէ հոս ընդունած կ'ըլլայ թէ ձայնուորէն զատ բաղաձայնի վրայ ալ շեշտ զնել կարելի է երբ հոն հնչուող, թէկ չզրուող, ըթ կոյ: Ալ ազատ է ենթագրելու թէ ուրեմն բաղաձայնն ալ շեշտ կ'առնէ, և ազատ է արտասոց չամարելու այդ ենթագրումը: Շեշտուող ըթ-երու օրինակներ են նաև բարբառներու հետեւալ կենդանի և բնածոյն արտայայտումները: — չթ'ր չթ'ր նուշ կոտրեց, խի՛ր խի՛ր կերաւ խոտը, քթ'ր քթ'ր կերաւ շաքարը (հմմտ. կտրել և կճրտելին հետ), ճի՛ր ճի՛ր իւղը կը կաթի, չփ'լ չփ'լ լոցցաւ, բա՛ր բա՛ր կ'երթայ կտուզայ, ջուրը փաթ'ր փաթ'ր կը վազէ եայլն եայլն:

Հ. Ա. Պ. գրած էր թէ պիտի զիմազուրկը ուժ չունի չա զիրը շալկելու...:

(3) Այստեղ մի բան պակաս է, միտքն աղաւաղ:

եթէ շալկէ՝ ուրեմն երկ և բող ալ պէտք է շալկենս : Հ. Ա. Դ. գարձեալ կը պնդէ այդ ըստին վրայ, հակառակ անոր որ ևս փաստովի հերքած էի զայն, ցուցնելով թէ պիտի բայ է վերջապէս, և իրը այդ չա կ'առնէ ինչպէս միւս բայերը (գացի՝ չգացի, ունիմ՝ չունիմ ևայլն), մինչդեռ երկ չաղկապ է և չա չառներ . բող-ն ալ թէն բայէ յառաջ ևկած է, բայց հրամայական այն ձեւն՝ որ չա չառներ : Այս ամենապարզ փաստերը աւազ որ զուր անցուծ են, և Հայր Արսէն կը շարունակէ անտեսում և կը թէրկէ նոյն առարկները : Նա պարզապէս արամարանած կ'ըլլայ թէ քանի որ ինք վանական է և Արսէն կը կոչուի, ուստի Արսէն կոչուելու են . . . բոլոր վանականներն ալ, և . . . Ֆրանսայի նախարարներն ալ . . .

Ամէնուս գիտցած մէկ տարրական բանը յիշելուս վրայ՝ թէ բայերը չա կ'առնեն (գացի՝ չգացի ևայլն) Հ. Ա. Դ. ուրկէ ուր, գիւտ մը լնողի յողթական և գոհունակ շեշտովը, ընթերցողին օգնութեան (իմազայն մոլորցնելու) կը դիմէ հարցնելով թէ «Երբեք լսե՞ր ես որ հայ մը չ'գիտեմ, չ'գացի, չ'գրէ լսէ» . ասով ինձի կը վերազրէ արաւուց բան մը — որպէս թէ ես ըստ ըլլամ թէ ուր որ չա կայ, հոն . . . շեշտ ոլ կայ . . . : Ես կ'ըսեմ թէ արգանակին մէջ քչիկ մը աղ զնելու է, իսկ ինք առիթ կը գտնէ ամենայն լրջութեամբ առարկելու թէ ո՛չ, պարոն, արգանակը հեղուկ է, թէյն ալ հեղուկ է, արգանակին մէջ աղ զնողը թէյն ալ մէջ աղ կը զնէ, բայց թէյն մէջ աղ զնելու սխուլ է, ուստի . . . արգանակին մէջ աղ զնելու չէ . . . : Ես ալ նոյն ծիծաղելի զիրքին մէջ պիտի ըլլայի եթէ արամարանէի թէ քանի որ Հայր Արսէն զնա՞ր բառին այբ-ին վրայ շեշտ կը զնէ, ուստի բոլո՞ր այբերն ալ կը շեշտէ, ուստի իր սոտորագրութիւնն ալ . . . չորս շեշտ ունի . . . Ահա թէ փաստերու անտեսումն ու աննիւղ վերագրումը ուրեմն կը տանին :

Զէ, Հայր Արսէն, ո՛չ բոլոր այբերուն շեշտ կ'ընկերանայ, ոչ ալ բոլոր չու-երուն : Հ. Ա. Դ. կ'ըսէ թէ բուն բայը շեշտելու է, և ոչ թէ պիտին, օրինակ բերելով թէ «պիտի գրե՞ս» հարցնելու ատեն հարցումը բուն բային վրայ կը զնենք : Այո՛, բայց այդ բային հաստակի՞ն ձեւն է, իսկ

միւսականին մէջ պարագան կը փոխուի . պարզ քննութիւն մը բաւ է ցուցնելու թէ միւսական բայերու զանազան մամանակիւրուն մեջ չա միւսակիւրը և շեշտը կը դրուի ոչ ք բուն բային, այլ օճանակակ բային : —

կը շահկ'մ	չեմ շահիր
կը շահէի'	չէի շահէր
շահա՛մ կ'ըլլամ	շահամ չեմ ըլլար
շահա՛մ կ'ըլլայի	շահամ չէի ըլլար

նոյնպէս ալ

պիտի շահկ'մ	չպիտի շահիմ
պիտի շահէի'	չպիտի շահէի

Ասոնց մէջ չեմ, չէի, չպիտի օժանն զակ են, ու չա և շեշտ կ'առնեն, առանց զանոնք զիմանար բային թողոււ : Դիտելի է որ առողանութեան նշաններն ալ հորովի մասնիկին վրայ կը գրուին, և ոչ թէ բան բառին . (գրչո՞վ գրէ, ևայլն) :

Իրը թելազրական պարագայ յիշած էի թէ գրաբարի ժխտական բայերն ալ շեշտը կ'առնեն առաջին վանկին վրայ, բայց աւելի բացատրութիւն չէի տուած հակիրանութեան սիրոյն, վատահ ըլլալով թէ գոնէ Դազիկեաններուն համար պարզ էր ըստաւ : Սակայն Հ. Ա. Դ. այդ վատահութիւնը ունենալու իրաւունքս ալ կը կատաէ վիա . ո՞ր գրաբարի մէջո կը գոռոյ, և զիս հերքելու համար աննիւղ վերագրում մը կ'ընէ, սուտ չգիտուկ ձեւնալով, որպէսզի խընդիրը իր ուղած կողմը քաշքէ, սակայն ատավ կացինը իր սուտին զարնելով . — որպէս թէ ևս ըստ ըլլամ թէ գրաբարի մէջ կ'արտասանեն՝ չ'գործեցի, չ'տեսնանիցիմ, չ'բերիցէ : Սակայն իմ քչիկ պատիկ գիտցած գրաբարիս մէջ զրուած կան նաև . . . ո՛չ գիտին . . . , ո՛չ կարէ քաղաք թաքչել . . . , ո՛չ պարտ է իմանալ . . . , ո՛չ է աշակերտ բաւ քան . . . ո՛չ միւսուրի . . . ո՛չ հաւատամ քեզ . . . ո՛չ իմացան զրանն . . . ևայլն եւայլն եկամելն : Պարզ կը տեսնուի թէ «գրաբարի ժխտական բայերն ալ շեշտը կ'առնեն առաջին վանկին վրայ» :

Եւ հակառակ հայերէնի կոնսոնին, Հայր Արսէն չպիտին մէրժելով խնդիրը փակելու համար, իրը ուժգին ձեւ կ'առաջարկէ շըշկրեմ պիտի» ձեւը, որ նոյնպէս յստակ ու բացատրիչ է ըստ իս (համաձայն զանազան լեզուներու այս սովորական երևոյթին, ո՛չ

բով հաստատական բայերու շեշտը վերջին մասին վրայ է, խոկ ժխտականներունը՝ ոռաջին). սակայն եթէ նա հետեւղական ըլլար թէթ ինք իրեն, առանկ առաջարկ ընկուռ չէր, ապա թէ ոչ ինք ու ըսել կ'ուզէ թէ (ի՞ր տողերը իրեն դարձնելով), և... իրենք (նախնիք) օրէնք կը դնեն, ես չեմ կրնար դնել...»: այս պիտի... խորհուրդ տայի իրեն որ թողու աջամոջ⁽⁵⁾ համբաները, ընտրէ շիտակը, սիրէ հայ լեզուն, սիրցնէ իր աշակերտներուն... ուստամասիրէ աշխարհաբարը... և ետ կենայ մարմաջին իր գլխէն օրէնքներ դնելու լեզուի մը, որ արգէն ձեւորուած է...»:

6. Կ'սանամ ձեւը պաշտպանած են հանգուցեալ թէոդիկ և արժանաւոր բանասեղծ և «Արև» օրաթերթի յստակամիտ խմբագիր Վ. թէքէնան, իրուամբ տառարկելով թէ կը սանամ ձեռով կրկնակ ըթ կարգալու վտանգ կայ ինչ որ ազեղ է: Հ. Ա. Պ. պատասխանած էր թէ սովորողը շիտակ կը կարգայ, խոկ եթէ ինդիրը չըստվողներուն վրայ է, ո՞ր ազգի զրադէտները ի սէր ժամկոչներու ոտնակոխ ըրտօն են երեք լեզուին օրէնքները: Ես այդ խոսքին մէջ իրաւամբ տեսած էի արհամարէ հանդէպ ռումենիկին, ժամկոչինո, զոր սակայն Հ. Ա. Պ. կերպը կը գտնէ մերժելու: Զարմանալի՛ միրժում, ուրիշ կարգացողներ ալ այդ արհամարէ նկատեցին: Հայր Արսէն ծանօթ եղած ըլլալու էր թէ մասնաւորապէս Պոլսոյ մէջ «Ժամկոչ», արեցացւ, նոյնիսկ վարժապետ» բառերը (հազա՞ր ամօթ անոնց որ վարժապետը մինչև հոս իջեցուցած են...) արհամարէնի անձերու առումով գործածուած են: Ծանօթ է նաև որ հայութեան հազարին, բիւրին մէկը միայն՝ ժամկոչ է, և Հայր Արսէն իրաւունք չունէր մնացեալ զանգուածի թերուս մասն ալ այդ սակաւաթիւներուն անունովը որակել ու մկրտել: Միշտ նոյն սխալ ընդիմարցումը, այս անգամ արհամարի զգացումով ալ տպեցած:

Կը սանամ-ը պաշտպաննելու տաեն Հ. Ա. Պ. ուրիշ սխալի մը մէջ ալ կ'իյնայ, ստանալ, ստիպել և նման բառերուն սէերը նոյնացնելով ֆրանս. spectacle բառին Տ.ին հետ, հակառակ անոր որ ուրիշ առթիւ մը դարձեալ ինք է որ կ'ըսէ թէ «մեր սէ զիրը ոչ-նայ տառերուն առջև ըս կը

հնչուի»: Կընա՞յ ըսել թէ այդ ֆրանս. բառին սկիզբն ալ ըս հինչը կայ: Հակասութիւնը ակներն է: Յաճախ այդպէս է Հ. Ա. Պ., ինքզինք պաշտպաննելու համար հակառակ եղրերու վրայ կը ցատկրուէ, և ինքզինք կը հակասէ:

Spectacle-ին Տ.ը առանձին վանկ չէ, ուստի և ձայնաւոր չունի, ուստի և չինք կընար լե-ին ալ ձայնաւորը ջնջելով՝ Spec-tacle գրել: Մինչդեռ ստանամ-ին սէ-ն ուստանձին վանկ մը կը կազմէ ունենալով իր ձայնաւոր՝ ըթ, որ այլես աւելորդ կը դարձնէ կը-ին ըթը, և կրկնակ ըթէ խուսափելով կը գրենք կ'սանամ, առանց հակասութեան և շփաթութեան մէջ իյնալու, ըստ հայերէնի յստակ և ուղիղ հնչագրման կանոնին. փաստը այն է որ անկարելի՛ է այս ձեւը սխալ կարդալ:

7. Ռեներին, թրենին ինք սխալ կը համարէ տարամերժօրէն. իսկ ես՝ ուղիղ, առանց մերժելու իր պարտազրել ուզած ռուսերէն» ձենին ալ ուղիղ ըլլալը: Որովհետեւ բառի մը հնագոյն և նորագոյն ձեւերը անհրաժեշտաբար զիրար չեն հերքեր, այլ կը մնան հոմագոյ, ճիշդ ինչպէս որ սատին վրայ ճիւղի մը բունելովը ոստը հերքուած չըլլար: «Ռուսերէն, թուրքերէն» բառերը աւելի հին են քան մաշած ռուսերէն, թրքուկանը ձեւերը. բայց և ոչ մին սխալ է: Լեզուն այդպէս է, լայնամիտ, լայնասիրտ և զուրդուրացող՝ իր թէ երեց և թէ կրտսեր զուակներուն վրայ. մինչ Հ. Ա. Պ. տարամերժ է, և պապէն աւելի պապական: Հնագոյն՝ տիար, ճանապարհ, ուղարկել բառերը չեն ժխտեր նորագոյն՝ տէր, ճամբայ (ըստ Օրմանեանի՝ ճանպայ) և զրկել ձեւերը:

Հ. Ա. Պ. աւելի գեղեցիկ և ուղիղ կը գտնէ թիւրք, թիւրքիա, թիւրքերէն ձեւերը «Քանի որ այդ ազգը այդպէս կը հընչէ»: (վերջը պիտի տեսնենք թէ մի քանի օտար յատուկ անուններ ալ այն ազգերուն հնչածին պէս չզրեր, այլ «Հայերէն հնչումով զրէ» [***] կը պատզամէ): Ես սխալ չեմ համարեր ատենք, որ հաւանաբար աւելի հնագոյն ձեւեր են. սակայն հոս ալ եթէ ինք իրեն հետեւղական ըլլար, ատանկ յեղափոխական գաղտնափար յայտնելու չէր. իր լեզուավ խօսելով՝ ինք ինչ իրաւունք ունի նախնեաց ճաշակը սրբազրելու և կե-

դուին մէջ փոխումներ մացնելու . (իրթարգ-
մանութեանց մէջ ալ սովուարտ բառը փո-
խեր է սաղուարտ-ի) :

8. Բրամա ձեւը սխալ համարած էր ,
ըստ ծանօթ կանոնին թէ ոյ չկորսուիր այլ
ու-ի կը փոխուի . բոյթ՝ բթամատ : Ես շոյց
տուած էի թէ հայերէնը ոյ-ի կորուաման պա-
րագաներ ունի , և օրինակ բերած էի եօթն
արմատ բառեր որոնց ոյ-ը ինկած է կամ
թթի փոխուած , բառաշինման միջացին : Հ.
Ա. Դ. անփաստ , պատզամովի և ընդհա-
նուր կողմանակի խօսքերով հերքելու կերպ
մը ունի-դոր յաճախ կը գործածէ . — ըլ-
ժիշկին արմատը բոյդ չէ եղեր (չըլայ թէ
... փուշ է) , բնակիլ-ինն ալ բուն է եղեր
ոչ թէ բոյն (իմաստին անզոմ չյարմարիր) ,
սրանալ-ինն ոլ սուր է եղեր (հոսպա ար-
շաւատյրը-ը ինչ է) , խոել-ն ալ խոյզ ար-
մատէն չէ եղեր (կ'ըսենք՝ բուրզը խոզել)
կազզը խզել) : Խոկ պոյտ՝ պառուի , և պոյտ՝
պատիլ-ին զէմ բան ըստեր : Աւելցնեմ նուն
կապոյտ՝ կոպտորակ , դաշոյն՝ դաշնակ :

Ցիշած էի նաև թէ իմաստով ալ բոյ-
թը մատերուն ամինէն բութն է : Հ. Ա. Դ.
այս բութ բառը (անչուչտ զիտակցարար
խեղարիւրելով) կ'առնէ ոչ թէ բուն իմաս-
տովը , այլ փոխարերական , և կ'ուզէ փաս-
տել թէ բոյթը ամինէն բութը՝ բթամիտը
չէ , այլ ամինէն խելացին : Հայր Սրուէն ,
զաւեշտ է աս թէ լեզուական բանավէճ .
մատներէն ամինէն բութը բթամատը չէ .
ձեռքերնիդ սեղանին վրայ զրեք և մէկ
երկվայրկան դիտեցէք : Գէշ մէթոս չէ ,
շիտակը , զիմացինի սխալ բան մը վերա-
գրել , զայն քննադատելու առիթ ունինա-
լու համար :

Այս առթիւ ալ Հ. Ա. Դ. սխալ ընդ-
հանրացում մը կ'ընէ ըսելով թէ ուրեմն
կրնանք զրել և լսաւոր , յսալ , բանիւ ,
գնաւոր (գունաւոր) : Ես չըսի թէ ոյ-ը միշտ
կը կորսուի , այլ թէ զոյութիւն ունեցող
բթամատ-ը թուլատրելի է : Առ այժմ սպա-
սելու է որ իր բերած օրինակներն ալ կոր-
ծածական ըլլան :

Ինչպէս տեսանք՝ Հայր Արսէն յաճախ
կ'իյնայ այդ սխալ ընդհանրացման խոր-
խորատը . մի քանի տարի առաջ Մ. Շամ-
տաննեանի «Հայ կեսանք»ին մէջ յօդուա-
ծաշարք մը գրած էի ընկերային - քաղա-
քական հարցերում «Ախալ ընդհանրացում-
ներ»է զգուշանալու մասին . բայց չէի կար-

ծեր թէ լեզուական խնդիրներու մէջ ալ
տեղի կ'աւնենան յաճախ այդ սխալները ,
ան ալ Դաղիկեաններու կոզմէ : Ահա օրի-
նակ մը ևս իրմէ . — Փարիզի Le Foyer
թերթը (հայերէն և ֆրանսերէն) Հ. Ա. Դ. ի
մի քանի ուղղագրական պնդումներուն հա-
կառակ յօդուած մը գրած էր սա յառաջա-
րանով . «Հ. Ա. Դաղիկեան նորէն բահն ու
ըրիչը ձեռքն է տոեր մաքրելու մեր այս-
օրուան աշխարհաբարին աւզիսահան ա-
խոռութ : Շատ օգտակար զործ մըն է իր կա-
տարածը : Ասոր վրայ Հ. Ա. Դ. անմիջա-
պէս կը բացագանչէ : ԱԱյն ատեհն ինչո՞ւ
արգելք հոնդիսանալ ... մինչեռ պէտք
կը ձայնակցէր ինձի և միտոսին մաքրէինք : Ա
կը արամատրանէ թէ քանի որ Հայր Արսէնը
հորիւր կէտերու մէջ զովեցինք ու գու-
հատեցինք , ուստի անոր մի քանի սխալ-
ներն ալ պէտք է կլինք առանց առար-
կութեան : Միւս կոզմէն ալ , նոյն թիւր
արամատը անումատվ , կը խորհի թէ քանի որ
թերթը գէմ է իր միայն մի քանի պատ-
զամներուն , ուստի ան իրեն արգելք հան-
դիսացած կ'ըլլայ , հոկառակ անոր որ իր
միւս հորիւր ուղղումներուն կը ձայնակ-
ցի : Պարզապէս ինքինք ամինազէտ և կա-
տարեալ կը դաւանի Հ. Ա. Դ. : Անոր տրա-
մարանու թիւնն է թէ քանի որ ծառին
պատուղներէն կ'օգտուինք , ուստի անոր
բոլո՞ր պտուղներն ալ պէտք է ուտենք ,
նոյնիսկ եթէ լիկած , թէքած ու որդնոտ ալ
ըլլան : ԱՌքան փափաքելի է որ Հայր Ար-
սէն քիչ մըն ալ տրամաբանութեան զա-
սողիրք մը վերասերտէ :

Շարունակիլի

հ. Պ. ՔԱՐՏԱԿ

ԲԱՆԱԿԱՆ ԱԿԱՆ ՈՒԹԻՒՆ

Բանաւոր մարդը ինքինին աշխարհի կը
պատշաճեցնի . անբանաւոր մարդը կը յամա-
նի աշխարհը իր անձին պատշաճեցնելու :
Հետեաբար ամեն յառաջդիմուրիւն անբա-
նաւոր մարդէն կախում ունի :

Այն մարդը որ բանականութեան կ'ուն-
կընդրէ՝ կորուած է . բանականութիւնը զե-
րի կը գարձնէ այն բոլոր մարդիկը՝ որոնք
բաւականաշափ զօրաւոր չեն տիրապետելու
համար անոր :

ԲԵՐՆԱՎՐԴ ՇՈՅ

ՄԱՏԵՆԱԽԾԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵԽԱՆ, Ա. ՇՈՐԻ, Արձակուր, Հեմեաթիւ, Պատմուածներ, Վ. Ա. ՃԵՂ. ՃԱՅ. էջ 126, Ֆրէկո 1930, զի՞ւ 75 սկն:

Կողիկ համար մը մաքուր տպագրութեամբ, սրուն առաջին էջը զարդարած է արտեստագէտ գեղարվարիչ Մ. Քեպապէնեան՝ իր մէկ խորհրդակարութ՝ Հայրենի ծխան:

Տասներկու խորագիրներու տակ պատմուած նիւթերը՝ բոլորն ալ գեղէկական կենցաղէն ու մտաշաբահէն վերցուած՝ հայրենի անուշ օրերու լիշտակներն իր սրտին ալքերուն մէջ վառ պահով և իր վարպետի գրչին տակ վերակենդան ացնողի մը կողմէն հրապարակուած՝ գրական վայելքին զուգընթաց ընթերցողին կու տան թիեր վերյիշելու համար ի՞ր հայրենի ժխանը, նիւթերը, նկարագրութեան ատաղը չէ այնքան կարեսը — ինչու որ հայ գեղէկական կեանքը իի է անոնցմով — այլ այն կերպը որով հեղինակը կը մօտենայ անոնց: Ամէն բանէ առաջ՝ հովութերգակ ըանաստեղծի աչքեր՝ բնանկարներուն խորութեան և կեանքին էութեան ընդույթ թափանցելու ընդունակ, անոնց շուռչ տուող ճախ պահերացումներ, նմանութիւններ, գարձուածքներ, գեղէկական բառեր, առութիւններ:

Այօն հաստրին իր սեսին մէջ ինչ աստիճան յախող գործ մը ըլլալուն իրը ճշգրտակ (criterere) նկարնելով, արդարե, Համաստեղի արդ էն հանրութեան սեպհականութիւն զարձած «Դիւղըն» ու «Անձրեւը», շնոր փորձեր սոյն հակիրճ տողերու մէջ գնահատել անոնց յարաբերական արժեքը, այլ կը բաւականանանք ըսերով՝ թէ միւռնոյն երկնականարին տակ տարածուող իրենց հայրենի դիւղին ու ժխանին խորհուրդներով նիրշնչուող սոյն զոյդ մը գրիչներուն հասարակց է ինչ որ կեանք է և արուեստ:

«Դիւղըն» իր «Անձրեւն ունեցաւ» որ ոռոգեց ակսուներն իր երկրի յիշտակին սերմերը սրուին խորքերուն մէջ թաղող մէն մի անհատի, մենք ակընդէտ կը սպասնեք՝ որ «Հայրենի ծըխան» ալ իր «Արեւն ունենայ» (Բ. ՆԱՐԻ, Հրատարակելի), որ իր բարերար չերմութեամբ զօրէ անոնց ձլարձակման և ուռճացումին:

ԸԱԼԱՐԾ ՎԱՐԴԱՊԵՏ

ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԵՂԱՆԱԿԸ

(Համաձայն «ԵՐՈՒԱՍԴԱՐՄԻ ՌՈՒՄ ՊԱՏԻՔԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՕՐԵՆՎԻ» կոչուած 1875ի Կայսերական Կանոնադրութեան)

... Տեղապահի ընտրութենէն յետոյ քչարերականներ կը դրկուին բոլոր Պա-

ղեատինի մետրոպոլիտներուն եւ եպիսկոպոսներուն որ երուսաղէմ զանուին մինչեւ 21 օր: Կը գրուի նաև երուսաղէմի Յոյն Պատրիարքութեան իրաւասութեան տակ եղող բոլոր թեմերուն՝ որ մէյմէկ ամուսնոցեալ քահանայ զրկեն պատրիարքական ընտրութեանց մասնակցելու համար:

Բան մէկ օրուան պայմանաժամը լրանալուն՝ ընտրողները կը հաւաքուին երուսաղէմի Վանքին մէջ, Այս հաւաքոյթին մէջ մետրոպոլիտները եւ եպիսկոպոսները (եւ ետքէն եղած ու զզումի մը համաձայն՝ նաև ամուսնոցեալ քահանաները), բազմանուն ցանկ մը պատրաստեն ընտրելիներու՝ որոնց ստացած քուներուն թիւը նկատի չ'առնուիր: Այս ցանկը, կը յանձնուի երուսաղէմի Կառավարչին, որ զայն կը հազրոցէ Բարձրագոյն Դուռ, որպէսզի անբազալի անձներուն անունները ջնջուին անոնց մէջէն կեզրոնի Կառավարութեան կողմէ:

Ցանկը զտուելէ եւ երուսաղէմ վերադառնալէ ետք՝ Յունաց Վանքի Տնօրէն Ժողովի (Սինոդի) անդամներէն, արքիմանոցիներէն եւ պրոտոպիենիլլուներէն, զուրսէն եկած բնիկ ծխատէր քահանաներէն, և երուսաղէմի ժողովուրդին կողմէ ընտրուած երկու քահանաներէն բազկացեալ Ընդհանուր Ժողով մը կը զումարուի, ուր նախորդ բազմանուն ցանկի մէջէն նուանուն ցանկ մը կը պատրաստուի, գաղտնի քուէարկութեամբ և ժողովի բոլոր անդամներուն մասնակցութեամբ:

Այս նուանուն ցանկը ընդհանուր Ժողովի կողմէ Ս. Յարութեան Մայր Տաճարը կը տարուի, և հօն Յունաց Վանքի Տնօրէն Ժողովի (Սինոդին) կողմէ երեք ընտրելիներէն մէկը կ'ընտրուի և կը յայտարարուի Պատրիարք, որ կայսերական պետարքին ստացումէն յիտոյ կը գահակալէ:

Ծ. Խ. — Այժմ ընտրական այս Կանոնն է ի զօրու միայն թէ, անշուշտ, «Փոխելով զփոփոխելին», և Տաճարական Կառավարութեան տեղ դնելով Բրիտանականը:

Նաև՝ ծխատէր կղերին թիւը բարձրացնելու եւ 22-ի հանելու ջանք մը եղած է տեղացիներու կողմէ Հանգուցեալ Պատրիարքին եւ Կառավարական Կոմիտոնի մը հաւանութեամբ, բայց այդ ցանքը օրինական ելքի մը յանգած չ'երթիր:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ՀԱՅԴԻՍ ԱՄԵՆ. Տ. ԴԱՄԲԻԱՆԻ
ՅՈՒՆԱՅ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

Յունաց երուսաղէմի Պատրիարքը Ամեն. Տ.
Դամբիանոս վախճանեցաւ օգոստոս 14-ին, ուր-
քաթ օր, իր 84 տարեկան ալեռեալ հայակին
մէջ աստիճանական կաթուածէ:

Ն. Ամեն. Տ. Դամբիանոս Պատրիարք ձնած է
1848-ին, Սամսու Գաններեք տարեկանին Երու-
սաղէմ կուզայ և Ս. Յարութեան մատարան կ'ըլ-
լայ: 1877-ին քահանան և 1891-ին եպիսկոպոս կը
ձեռնադրուի. Նախապէս չըսոս տարի Թիֆիյա մա-
ցած էր իրը Պատր. Ներկայացուցիչ: Ասկէ յառոյ
տանի մը իրը Երուսաղէմի Պատր. Փոխանորդ՝ կը
մնայ ի պ. Պոլիս: 1891—1897 Աթթեհէմի տեղառու-
թեան պաշտօնը կը վարժ: 1896-ին կը մնկնի
Ռուսիա, մասնակցելու համար Նիկոլայ Բ. Արքի
օծման: Տարի մը ետք Երուսաղէմի Տեղապահ
կ'ընարուի և նոյն տարին օգ. 15-ին թոյն Պատր-
իարքութեան Աթթոռ կը բարձրանայ:

Ն. Ամեն. Տ. Դամբիանոս փաթորկայոյդ պատ-
րիարքութիւն մ'ունեցած է: Օսմ. Սահմանա-
դրութեան Հրատարակութեան տարիէն, 1908-ին,
Պաղեստինի Աթթողոսի արարտներուն և Պատրի-
արքութեան միջն խոնդիրներ կը ծագին: Պատր-
իարքին հետեած ուղղութիւնը Ընդհանուր զըմ-
դունութիւն կը պատճառէ Յոյն Միաբանութեան
մէջ, որ զայն գելտիմերներէն մինչև վետրվար
(1909) կ'աթոռազրիէ: Կ. Պոլսու և Աղեքսանդրիոյ
Պատրիարքները կորոյի կերպով կը պաշտպաննեն
Միաբանութիւնը, որ սակայն կառավարութեան
և ուրիշ աղդակներու առջև տեղի տալով կը
հաշտուի կացութեան ևր իր Պատրիարքին հնա-
Մեծ պատերազմի վախճանին, երբ Ն. Ա. Տ. Դա-
մբիանոս Դամբակոս տարուած էր, Երուսաղէմի
յոյն Միաբանութեան կողմէ նոր ջանք մը կ'ըլլայ
Պատրիարքը պահելու յայց այս անդամ դարձեալ
փորձը անյաջողութեան կը մատնուի Սահմա-
նադրական Օրէնքին մէջ (1875) Պատրիարքի ամ-
րաստանութեան վերաբերեալ յօդուած մը գո-
յութիւն չունենալուն հետեանքով:

Ամեն. Տ. Դամբիանոս Պատրիարք եղած է
յարատե. և կորոյի կրօնապետ մը: 1922-ին, իր
Պատրիարքութեան 25-ամեակին տօնախմբու-
թեանց առթիւ Անդիիոյ Թագաւորէն ստացած է
Կ. Բ. Է. (Ասպետ Բրիտանական կայսրութեան)
տիտղոսը, (որ եօթ տարի ետք Հանգուցեալ Խուր-
եան պատրիարքին ալ շնորհուցաւ), իր ըրջա-
նին էր որ Պաղեստինի յոյն Աթթուուկս Ակեղեց-
ւոյն Խառն Փողովը ստեղծուեցաւ 1909-ին: Նաև՝
Անդիիական կառավարութեան կողմէ Տնտեսա-
կան Ցանծախումք մըն ալ Ցունաց Վանքին մա-
տակարարութիւնը ձեռք առաւ թուականէս տաս-
տարի առաջ, և տակաւին կը գործէ՝ Պատրիար-
քարանին մեծագումար պարտքերը մաքրելու
նոպատակաւ:

Հանգուցեալ Երշանկայիշատակ Տ. Դամբիա-

նոս Պատրիարքը Հայոց Վանքին և Միաբանու-
թեան հետ հաշտ և սիրալիր յարարերութիւններ
մշակած է:

Թաղման կարգը տեղի ունեցաւ 15 օդ. շա-
րաթ օրը, ժամը 3-ին, Յունաց Վանքին և Արքա-
տանողինուն և Ս. Հեղինէի եկեղեցւոյն մէջ, հան-
դիմական առաջարկութեամբ Գիր. Տ. Կելաղիոն Արքականի-
կողասի, որ Պատրիարքին վախճանած օրն իսկ
Տեղապահ ընտրուած էր Հանգուցեալ Պատ-
րիարքը հանգիստական փառաւոր զգեստներով
նախացուած էր աթոռի մը վրայ սաղաւարտ ի
դրւիւ: Ս. Յարութեան յունաց Տեղուչը կար-
ցաց գամբարական մը:

Արքարութեան ներկայ էին, և յետոյ յու-
ղարկաւորմթեան հնաւեցան Հոգեւոր պետք
կամ անոնց Ներկայացուցիչները, Բարձր կոմի-
սերի ներկայացուցիչը, Երուսաղէմի կառավար-
չին Տեղակալը, Հեթպատունիր և բազմաթիւ-
պաշտօնական անձեր: Հայոց Պատրիարքարա-
նին կողմէ Ներկայացան Գիր. Տ. Միքուէ Եպո-
ս Հոգ. Տ. Գուրգ, Առուէն և Պարզե վարդու-
որները և Պատրիարքարանիս Դիւանապետը:

Ուժան արարութեաւն չունի Յոյն Եկեղե-
ցին հնաւեարար, եկեղեցական դասը ննջեցեա-
լին ձեռքերն ու հակասաց համբուրելէ ետք՝ ուր-
բերին զայն եկեղեցիէն և սկսաւ յուղարկաւ-
րութիւնը:

Ամբողջ Յոյն Միաբանութիւնը, արքեպիսկո-
պոսներէն մինչև միաբան վանականներ կազմած
էին Եկեղեց թափոր մը: Հանգուցեալին բազմաթիւ-
պատուանչներն էր կրէին բարձերու վրայ ութ
արքիմանզի բիտներ՝ Քաւելով Աթթող-գագին եր-
կու կողմինէն: Երբ թափորը Ս. Յակոբեանց մից
վանքին աւագ զրան առջև հասաւ ննջեցեալը, որ
ամբացուած էր աթոռին վրայ, և նստած կիքը ով-
խաղաղ զիմացիք մ'ունէր, զրուեցաւ վրայ, և
Պատր. Տեղապահ Տ. Միքու Սրբազնին դիւ-
արութեամբ, զգեստաւորեալ, և վարդապետ և
սարկաւագներով, հանգստան կարդ կատարեա-
ցաւ, որուն համար Յունաց Տեղապահը մասնա-
ւոր չնորհակալութիւն յայտնեց:

Ազա թափորը ուղղուեցաւ Սիոնի Յունաց
գերեզմանատունը, և հոն ննջեցեալը ամփու-
ռեցաւ մասնաւոր գետնափառ զամբարանի մը
մէջ, նստած վիճակի մէջ զրուելով գամբարանին
մէջտեղը, որուն մուտքը ազա կամարով ծած-
կուեցաւ:

Հազարներով ժողովուրդ կը հնտէէր յուղար-
կաւորութեան թափորին և տեղացի և անդիացի
ոստիկաններն դժուարաւ կարգ ու կանոնն կը
պահպանէին: Եւ քաղաքին փողոցները խճող-
ւոցան բազմութեամբ, անակնկալ շփոթութիւն
մը պատճառելով կառավարութեան՝ որ անդի-
տակ Պատրիարքի վախճանելիքին, նախորդ օր-
էլնէ խստի արգելուած էր, քաղաքական պատ-
ճառներով, ժողովրդական հաւաքումները փո-
ցցներու մէջ:

Սիօն աղօթքներ և մաղթանքներ կ'ուզը
առ Բարձրեալն, Սրբազն Հանգուցեալին հոգ-
ւոյն ի հանգիստ:

ՄԱՅՐ ԱԹՈՌԸ

ԵԿ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հետեւեալը Ս. Աթոռոյս Պատրիարքական բնարութեան և Մայր Աթոռի եւ Պատրիարքանի միջն կատաւած պատօնական բղբակցութիւնն է:

11085-15

3 յուլիս 1931

ԱՄԵՆԱՊԱՏԻ

Տ. ԽՈՐՃ Ս. ԱՐՔԵԳԻԱԿՈՊԱՅ ՄՈՒՐԱՏԲՂՋԱՅԱ
Տեղակալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ
Համագույն Գերագոյն Հոգեւոր Խորհրդի
Ս. Էջմիածնին

Տեղոյս Կառավարութիւնը 2 յունիս 1931 թուակիր պաշտօնագրով հաջորդած էր Մեզ, թէ Աթոռարքին Գործոց Նախարարը ընդունած է որ երուսաղեմի Հայոց նոր Պատրիարքի ընտրութիւնը կատարուի Ս. Աթոռոյս Միարանական Ընդհանուր ժողովին 19 յունիս 1930 եւ 25 գելտօնիքը 1930 նիստերու որոշումներուն համաձայն, եւ արդիւնքը տեղեկացրած իրեն, որպէսզի ընտրուած Պատրիարքին անոնք ներկայացնել բարձրագոյն հաստատութեան:

Տարւոյս 8 յունիս երկուշարթի օր Մեր Նախագահութեամբ գումարուած Միարանական Ընդհանուր ժողովին մէջ կարդացնեցաւ վերոյիշեալ պաշտօնագրը: Նախ բան Պատրիարքական ընտրութեան ծեռնարկութիւնը, Միարանական Ընդհանուր ժողովը միամայնութեամբ Սուրբ Ռւիտի Միարան ու չափական ներկայացնորդ Գերաշնորհ Տէր Թորգոմ Ս. Արքակիսկոպոս Գուշակեանը:

Նորին Բ. Մրրագնութիւնը Միարանութեան անդամակցութեան վերաբերեալ իր Ռւիտագիրը (11 Յունիս 1931 թուակիր) յդած ըլլալով մեզ, տարւոյս 15 յունիս երկուշարթի օր նիստի հրաւիրեցինք Միարանական Ընդհանուր ժողովը, որ զարդար բրւէարկութեամբ կազմեց Պատրիարքական Ընտրելեաց Հնագույն Ցանքն 8 անկը:

Հետեւեալ օրը, 16 յունիս երեքշարթի, Միարանական Ընդհանուր ժողովը մեր Նախագահութեամբ վերատին նիստ գումարեց, եւ Ընտրելեաց այդ Հընդանուն Ցանքին վրայէն զարդար բրւէարկութեամբ կատարեց Պատրիարքի ընտրութիւնը եւ 41 բրւէարկուներու 34-ի ճայնով Սուրբ Աթոռոյս Պատրիարք ընտրեց Գերաշնորհ Տ. Թորգոմ Ս. Արքակիսկոպոս Գուշակեանը:

Նոյն օրն իսկ այս ընտրութիւնը հեռազրով աւետացինք Ամեն. Տ. Թորգոմ Ս. Արքակիսկոպոսին, ինչպէս նաև Զեր Ամենապատութեան. Կիլիկիոյ Շնորհազարդ Ս. Կաթողիկոսին, Կ. Պոլի Ամենապատութիւն. Ս. Պատրիարքին, տեղոյս Մեր Գեր. Փոխանորդին եւ արտասահմանի բոլոր Առաջնորդութեանց:

Ընտրութեան սոյն արդիւնքը անմիշապէս տեղեկացրեցինք տեղոյս Կառավարութեան, որմէ պատասխան ստացանք, թէ պիտի փութայ ընտրեալ Պատրիարքին անոնք Պատեստինի Բարձր Գոմիսէրութեան միջոցաւ ներկայացնել ի բարձրագոյն հաստատութիւն:

Այս ընտրութիւնը ուրախութեամբ ընդունուեցաւ Ընդհանուրէն, եւ շնորհաւորական ու խնդակցական

հնուազիրներ եւ նամակներ հասան թէ Ամենապատութիւնագրույն եւ թէ Միարանութեան հասցներուն Կիլիկիոյ Շնորհազարդ Կաթողիկոսներէն, Կ. Պոլի Ամեն. Պատրիարքէն, արտասահմանի բոլոր Առաջնորդութիւններէն, պաշտօնական ու անպաշտօն Մարմիններէ: Կա ակնան որ ազգայիններէ:

Պարտականութիւն կը համարինք ընտրական սոյն հակիմ անդեկազիրը ներկայացնել Զեր Ամենապատութիւն եւ Պատկի. Գերազոյն Հոգեւոր Խորհրդիդի:

Ի լրումն Ս. Աթոռոյս նոր Պատրիարքի ընտրութեան վերաբերմանը 7 յուլիս 1930 թուակիր - համար 10095-27 - մեր տեղեկազրին, կը ներփակենք պատմնը Ս. Աթոռոյս Միարանական Ընդհանուր ժողովին 25 գելտօնիքը 1930 նիստին մէջ բրւէարկած որշման, զօր Միարանական հանրագրութեամբ ներկայացուցինք ժամանակին տեղոյս Կառավարութեան:

Անհունապէս ուրախ ենք որ ամէն կողմէ խանդագառութեամբ ողջունուեցաւ այս ընտրութիւնը եւ վերցաւ սոլզի բողը Ս. Աթոռէս, որուն վրայ թիշ ժամանակին պիտի զայ բազմի Հանգուցեալ երշանկայիշատակ Տ. Եղիշէ Գուրեան Ս. Պատրիարքի արձանաւոր յաշորդն ու սիրելի աշակերտը, եւ պիտի նուիրէ իր բովանդակ ջանքն ու զործունէութիւնը երուսաղէմի Ս. Ցալկորեանց Ռւիտի բարյական եւ նիւթական բարզաւածումին:

Մատուցանելով միր եւ Միարանութեան խորին յարգանքները Զեր Ամենապատութեան եւ Պատկի. Գերազոյն Հոգեւոր Խորհրդիդի:

Ողջունի սիրոյ, մնանք խնարհ ազօթակից
ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ
(Առաջազրութիւն)
ՄԵՍՐՈԴ ԵՎՍ. ՇԵԱՆԵԱՆ

(Պատմնեն)

ԱՄԵՆԱՅՑ ՀԱՅՈՑ

ՎԵՀԱՓԱՌՈ ԿԱԹՈՂԻԿՈՑ

ՑԵՎ

ԾԱՅՐԱԳՈՅՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ

ՆԱԽԱՎԱՀՈՒԹԱՑԱՐ

ԳԵՐԱԳՈՒՅՑ ՀՈԳԵՎՈՐ

ԽՈՐՀՈՒՐԴ

Թ. 238

4 Օգոստոսի 1931 ամի

Ս. Եջմիածնի

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ

ԳԵՐԱՑՆՈՐՀ

Տ. ՄԵՍՐՈԴ ՈՐԱՎԱՀԱՆ ԵԳԻՍԿՈՊՈՍԻՆ

Սաւացանը Զեր Գերաշնորդութեան տարւոյս յուլիս 3 թուակիր Թ. 11085/15 գրութիւնը, որով յայտնում էր թէ յունիսի 16-ին գումարուած Միարանական Ընդհանուր ժողովը Ս. Աթոռի Պատրիարք է ընտրել Եղիկառասի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ Արքակիսկոպոսին:

Գերազոյն Հոգեւոր Խորհրդուրդ յայսնելով իւր խնդակցութիւնը յաջող ընտրութեան համար եւ մա-

տուցանելով՝ իւր շնորհաւորութիւնները, լիայոյս է եւ համոզուած, որ նորին Ամենապատութիւնը բառ ամենայնի կ'արդարացնէ մեր եւ ընտրողների յախերն ու բազմանքները իւր որդոր չափերն ու օպտակար գործունէութիւնը նուիրաբերելով Հայութեան նուիրական սրբավայր երուսաղէմի Ս. Յակոբիանց Աւիստի բարյական եւ նիւթական բարզաւանման։

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը ուրախ է եւ միախարուած, որ Ամենապատու Տ. Թորգոն Արքապիսկոպոսի ընտրութիւնը բերկրութեամբ է ընդունուել ընդհանուրի կոսմից, որպիսի գնահատելի հանգամանքը աւելի մեծ չափով պարտականութիւն պիտի զնէ Ս. Աթոռի միաբանութեան վրայ բառ ամենայնի օժանդակելու եւ աշակեցիլու նորինափր Պատրիարքին իւր գործունէութեան ընթացքում ի պայմանութիւն Ս. Աթոռից։

Ցայտնում ներ մեր ցաւը, որ Զիր հեռագիրը չնկը ստացել։

Տեղակալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Նախազանող Գերազոյն Հոգեւոր Խորհրդի

(Ասորագրութիւն)

Խ. ազօթակից Խորէն Արքեջինսկովոս

Քարտուղար
(Ասորագրութիւն)

Կ. ԳՈՉԱՐԵԱՆ

(Պատճեն)

11236-15

27 օգոստո 1931

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ

Տ. Խորէն Ս. Արքեջինսկովոս ՄՈՒՐԱՏԲԵՂԱՅՆ
Տեղակալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ
Նախագահունող Պատ. Գեր. Հոգ. Խորհրդի,
Ս. ԷՇՄԻԱՆԸՆԻ

Նորին ունեցանք անհուն բերկրութեամբ ընդունելու Զեր Ամենապատութեան եւ Պատ. Գերազոյն Հոգեւորդի տարւոյ 4 օգոստո բուհից (Թիւ 238) պատօնագիրը, որով ընուհաւորութիւններ եւ իրենականութեաններ կը յայնինից Ամենապատու Տ. Թորգոն Ս. Աթենայի կողմանու Պատրիարքին Խորհրդիմի Ս. Արքունից Պատրիարք ընտրելուն առիւ։

Զեր Ամենապատութեան սոյն գրութիւնը կարգացին իւր Ս. Աթիսին բոլոր անդամոց։

Մեր եւ Միաբանութեան արքեր ամենախորին ընուհակալութեամբ եւ երախաղիսութեամբ լեցուցին Զեր Ամենապատութեան եւ Պատ. Գերազոյն Հոգեւորդի սուբհուրդի տարւոյ 4 օգոստո բուհից (Թիւ 238) պատօնագիրը, որով ընուհաւորութիւններ եւ իրենականութեաններ կը յայնինից Ամենապատու Տ. Թորգոն Ս. Աթենայի կողմանու Պատրիարքին Խորհրդիմի Ս. Արքունից Պատրիարք ընտրելուն առիւ։

Հայաստանաց Առաքելական Ս. Եկեղեցոյս Ծնդհանուրական Հայրապետութեան հանդեպ խանդաղամազին սիրոյ եւ հպատակութեան զզացումներով առ լուսած Միաբանութիւնն նաեւ, իւ կարգին, ստեղծանքի մաղրանքներ կը վերապդէ առ Տէր, որ ինչ ժամանակին վեցնէ սուզի նողը Մայր Արքունից վրային, բազմեցնելով Անոն վրայ արձանաւու Փեսայն եւ յաջորդը Մրգոյն

Գրիգորի Հայաստանաց Լուսաւոշին, յուրաքանչին եւ ի մահիքաւորին Մօռ Լուսոյ Ս. Եղմաննի հաւագաս ուղարց։

Կը մարդեմ նաեւ միաբերան որ օհնէ եւ արդիւնաւորէ Տէ Աստուած այն ջանենքն ու վասակինքն, զու Ս. Արքունից այս եւկարատէ պարապութեամ միջոցնին Զեր Ամենապատութիւնը եւ Զեր Խակից Պատ. Գերազոյն Հոգեւոր Խորհրդը զոր կը դնէ Ս. Ելիդեյու փառքին եւ պայմանաւորեան համար։

Խորին յարգանաց ովչունիւ եւ սիրով նարազու եղբայրութեան։

Խ. Աղօրակից

Պատշաճական Տեղապահ
(Ասորագրութիւն)

ՄԵՄՐՈԴ ԵԳԻՆԿՈՊՈՍ ՆՇԱՆԱԱՆ

ՊՐՈՅ. ՆԻԿՈԼԱՅ ԽՈՐԳԱՅԻ ՆԱՄԱԿԻ

ԵՒ ՄՐ. ՏԵՎԱԿԱՆԱԴԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՆ

Խումանիոյ վարշապէս Պրոյ. Նիկոլայ Խորգայի յոթեւնին առիւ Տեղապահ Ս. Հօր կողմէ նեռազիր մը տռաւած եւ անոր պատասխան ալ սացուած էր (Տէս Սին ս. թ. մայիս, եւես 160)։

Հայտուե Պրոյ. Վարշապէս անձամբ ձեռազիր նամակ մըն ալ ուղարձ է Ս. Արքունից Պատ. Տեղապահին Հետեւեալը բարգմանութիւնն է մրանաւելն լեզուով այդ նամակին։

Հայ Ազգի որուն այդքան բան կը պարտի մարդկային քաղաքակրթութիւնը, առ ի չգոյէ միացեալ և ազատ պետութեան մը, պահպանած է իւ կրօնական կազմակերպութիւնը, որ միշտ կորիգն է իւ առագայ քաղաքական կեանքին։

Իցիւ թէ կարենայիք վկայ ըլլաւ այդ վերըսոին յարութեան։
Բնդունեցէք, Սրբազն Տէր, իմ մասնաւոր յարգանքի զգացումներուու հաւասարութեան։
Ն. ԽՈՐԴԱՅ

Խոյնին պատասխան՝ Տեղապահ Մերազանին կողմէւ—

(Թարգմանութիւն)

11217|16

18 Օգոստո 1931

ՆՈՐԻՆ ՎԱԵՄՈՒԹԻՒՆ Տ. ՆԻԿՈԼԱՅ ԽՈՐԳԱՅԻ

Նախազան Ռումանիոյ Թարգմանութեան

Նախարար Խորհրդին ՊՈՒԲՐՀԵ

Զերդ Վասմութիւն,

Շատ զգածուեցանք այն նամակէն զոր Զիր Վասմութիւնը հաճած էր ուղղել լինքի. վասնզի

շեր բարի խօսքերը Մեր սրտերուն ամէնէն ներքին լարերը թրթռացուցին:

Խնդրէս որ Զեր քաղաքական խորունկ թափանցութեամբ սահմանած էք, մեր զժաքախառնողը իրբն զրահ իր Եկեղեցին միայն ունի, պահապան իր լեզուին, իր աւանդութեանց և իր բոյցութեան: Եւ մենք, անոր ձառաները, անհուն երախտագիտութիւն մը կը զգանք հանգել այն բոլոր մեծ սրտերուն՝ որոնք գիտեն տեսնել և գնահատել գեղեցիութիւնը այս ճիշգին. որ անյօդողզ է մինչեւ նահատակութիւն. մեր Եկեղեցին՝ որ սոսիս միջավայրի մը մէջ ըլլիստոնէութեան յառաջապահի դիրքն ունեցած ըլլալով՝ յաջողած է վրեկել ու պահպառնել իր հաւատքն ու իր զաւակները:

Զերդ Վանաւորթիւն, մեր ապագային նկատմամբ Զեր բոլոր գեղեցիկ խօսքերուն և Զեր գործերով իսկ արժանապէս բարձր արժէք մը ստացած Զեր համակրութեան համար, շնորհակալութիւն:

Յա՛յր Աստուած՝ որ Սուրբ Տեղերուն մէջ Մեր շերմանագն աղօթքները Զեր վարած մեծ ու հիւշնկալ երկրին երջանկութեան և բարօրութեան համար՝ բերէին Զեղի օրհնութիւններն Ամենակալին:

(Ստորագրութիւն)

ՄԵՍԻՐՈՎ ԵՊՈ. ՆՇԱՆԵԱՆ

Տեղապահ Հայոց Երուսաղէմի Պատրիարքութեան

ԳԵՐ. Տ. ՄԵՍԻՐՈՎ ՍՐԲԱԶԱՆԻ

Ա. ԱԹՈՌԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ

Պատրիարքութեան կ. Պոլոյ փոխանորդ Գեր. Տ. Մերա Սպա. Պաղաքեան, որ կ. Պոլոյն մեկնած էր Ս. Աթոռոյս Ընտրեալ-Պատրիարքին Հրաւրակ Մարմնոյն նախագահի պաշտօնով և Եղիպատու եկած՝ ամսոյս (օգոստոս) 21-ին ժամանեց Ս. Աթոռ, առաջին անգամ ըլլալով իր եպիսկոպոսացումն ի վեր, 1924-ին:

Սրբազնը դիմաւորելու համար Տեղապահ Մեր, Հոգ կողմէ՝ մինչեւ Լիւդոյի կայարան զային Հոգ. Տ. Կիւրեղ իւ Պարզե վարդապետները:

Երուսաղէմի կայարանին մէջ ալ նորին Սրբազնութիւնը ընդունուեցաւ Հոգ. Տ. Գերորդ վարդապետին:

Ս. Յակոբայ աւագ-դրան առջեւ Տեղապահ Ս. Հայրը, միարանութեան բոլոր անդամներով դիմաւորեց Տ. Մերա Եպիսկոպոսը, որուն հետ ողջագուրուեցան ինք եւ Տ. Մկրտիչ եւ Տ. Մատթէոս Սրբազնները:

Ապա հանդիսաւոր «Հրաշափառ»-ով առաջնորդուեցաւ Ս. Յակոբիանց տաճարը, ուր կատարեց իր ուխտը Ս. Գլուխը վրայ, աղօթեց աւագ սեղանի

առջեւ, եւ ապա ուղղելով իր խօսքը Տեղապահ Մըրբազանի, Միարանութեան եւ ներկայ ժողովուրդին, շնորհակալութիւն յայտնեց իրեն եղած ընդունելութեան համար, ուրախութիւն՝ իր միարանակից եղարաց մէջ զանուելուն համար, եւ շնորհաւորութիւն՝ պատրիարքական ընտրութեան երշանիկ եւ յաջող ընթացքին համար:

Ապա նոյն հանդիսաւորութեամբ առաջնորդուեցաւ Սրբազնը պատրիարքարանի զանիմը, ուր Ս. Տնօպահանի բարի զալուստ մաղթեց Միարանութեան կողմէ, եւ ներկայացուց Մերա Սրբազնի անձամբ ծանօթ չնողող՝ Մեծ Պատրիարքմէն յետոյ ծեռանդը ու առաջ Միարանութեանս հոգեւորական անապաները:

Տ. Մերա եպս. պիտի մնայ Ս. Աթոռ մինչեւ որ Ընտրեալ-Պատրիարքը Տ. Թորոգմ Արք. ի պաշտօնին հաստատութեան հրովարտակը հասնի Լոնդոնէն: Անէկ ետք պիտի ուղեւորի Գանիրէ, ի զրուի Հրաւրակ Մարմնոյն, Տ. Ամենապատութիւնը իր Աթոռու. Երուսաղէմ առաջնորդելու համար:

ԵՐԿՈՒ ՄԻԱԲԱՆ ՎԱՐԴԻԱՊԵՏԱՆԵՐ ԱՆԳԼԻԱ Կ'ԵՐԹԱՆ

Նախկին Կիւլպէնկեան Ընծայարանի Մեծանուն Բարերարին փափարին համաձայն՝ Ս. Աթոռոյս Տը-Նորէն ժողովին կողմէ՝ որոշուեցաւ որ երկու վարդապետներ, նոյն Ընծայարանի շրջանաւարտներէն, Անգլիա զրկուին երկու ատրի աստուածարանական ծիւղի բարձրագոյն ուսմանց հետեւելու նպատակաւ:

Էստ այսօ Տնօրէն ժողովը որոշեց Լոնդոնի Կինզու Կուէնը զրկել Հոգ. Տ. Տ. Մերավրէ Մանուկեան եւ Շաւարծ Գույշումնեան Վարդապետները:

Հոգ. Հայրերը պիտի մեկնին ամսոյս Մերա կիսէն առաջ, առաջին առիթով որ հանուին իրենց անցագիրները:

Վ. Ե Ր Ա Փ Ո Խ Ո Ւ Մ

Այս տարի ալ Վերափոխման Տօնը կատարուեցաւ սովորական հանդիսութիւններով:

Կիր. առաւոտուն Տիրամօր Ս. գերեզմանին վրայ պատարացեց եւ զեղեցիկ ու սպաւորիչ բարող մը տուու, Ս. Աստուածածնի քրարի եւ խաղաղ մանր» խորհրդածութեան առարկայ ընելով, Ս. Աթոռոյս Պատր. Տեղապահ Տ. Մերավր Սրբազն:

Խուռն բազմութիւն մը, մօտաւորապէս վեցեօթն հարիւր հոգի, Երուսաղէմէն եւ Պաղսահինի այլ բաղարներէն զովելի բարեպաշտութեամբ մը ուխտի եկած էին Ս. Կոյսի գերեզմանին:

Անոնցմէ մեծ մասը կեցան թէ՛ շաբաթ երեկոյեան նախատանակին եւ թէ զիշերուան նկաման ժամերգութեան մինչեւ ժամը 8: Գիշերային եւ առաւոտեան ժամերգութիւններն ալ տեսեցին ժամը 9—

10.30, եւ յաջորդ օր, կիրակին մասց Հրաշտափառն ու Պատարազը:

Այս տարի յոյներ եւ ասորիներ տարբեր օր տօնած ըլլարով Վերափոխումը՝ Հայոց տօնք աւելի անդորր անցաւ եւ արարողութիւններն ու աղօթքները աւելի տպաւորիչ եւ հոգեզգայլ եղան։

Նշանակելի թիւով բազմութիւններն այ օր պատրաստուած էր մերձնեալու Ս. Սեղանին, հաղորդուեցաւ։

Տէրը բոլոր հաւատացեալներու ուխտերն ընդունէ։

* * *

Յաջորդ օրը Մեռելոցին Ս. Պատարազը կը մատուցուի ի Ս. Փրկիչ, ուր Հոգ. Տ. Զգոն վարդապետ պատարազեց եւ զեղեցիկ քարոզ մը խօսեցաւ անմահութեան եւ յիշատակի վրա։

ՈՒԽԿԼԵՅ ՀՈՂԻ ՈՒԽԱՆԱԳՆԵՐԻ Ի Ս. ՑԱԿԱՐ

Ուխմուգի Համալսարանին Ուխկլեյ Հող կոչուած անզիկան դաւանանի պատկանող ասուածարանական կոլենին ուսանողները իւնեց մեծաւուներով եւիլ սարին անցամ մը երւուաղէմ ուխտի կուզան, Մեծաւու Արեւելի իւնեց կատարած ուշակի մընթացին։

Ս. Արոռոյս Ընծայարանին եւ այս կոլենին միջեւ այս վերջինին առաջին այցելութենէն ի վեր սիրայիր յարաբեուրինեներ մշակուած են։

Այս ասի Հողը երւուաղէմ հասաւ օրոսու 1-ին եւ յաջորդ օրը ներկայ գտնուեցաւ, ուրց 30 նոցի, եկեղեւ նախակերաւանի և մանկապարտէկի հանդէսին եւ իւնեց անկեղծ հաջողութեան յայնեցին։

Օր մը վերց Ընծայարանի ուսանողութիւնը, զրպոցա Տեսուչը եւ մի նախ վարդապետներ մասնաւու կերպով թէյի նախ իւռուացան Հողին կողմէ, Սէն ձուն անզիկան եկեղեցւոյն նիւթանոցին մէջ։ Եւ թէյին յետոյ, ու տեղի ունեցաւ յոյժ սիրայիր խօսկութիւններով, Ընծայարանին կողմէ առաջնորդուեցան եւ այցելեցին Հապէներու վանքը եւ ուրիշ մի նախ տեղեւ։

Օգոս. 17-ին Հողը ընդունուեցաւ պատրիարքանի դամինին մէջ Տեղապահ Մերազանին կողմէ, ու ողունեց զանոնն, յայնեց Հյ. Եկեղեցւոյն համակերանը հանդէս Անզիկունին, յիւեց Կանտերութի Արքավիկունին երւուաղէմ այցելութեան առին իւ ունեցած սիրայիր տեսակցութիւններ, եւ բարեմադրութիւններ բռաւ։ Հողի բոլոր անդամները ծունի եկան եւ Տեղապահ Մերազանի օրինութիւնն ուսացան։ Հողին Տեսուչը պատրիարքնեց Տեղապահն Մերազանին։ Եւ այս մը տեւած այս ընդունելութենէն եւ, ուրու բնրացին պատրիարքութիւններ այ եկան, հիւեւեր Ընծայարանին կողմէ առաջնորդուեցան Ս. Յակոբեանց Տաճար եւ բոլոր այ կատարեցին իւնեց ուխտը։

Ասէն ես գործեալ պատրասիրուեցան Փառ։ Վրժի սասնին մէջ՝ թէյով, եւ զուար մինորտ մը տեղծուեցան հիւեւերն եւ հիւերնականներուն միջեւ։ Խօսեցան նույն Հողի Տեսուչը եւ անոր ի պատրասիան դպրոցա Տեսուչը Տ. Կիւել վարդապետ։ Այս վանին կարգ մը տեղեւ տեսնելէ ես մեկնեցան եր արդէն ուր էր եւեկոյեան։

Ամսայո բնրացին Հողի կողմէ տռաւած ուրիշ թէյէ մը ես՝ ուխտի այցելութիւն մը տեղի ունեցաւ անսն իջուած Սիսնի սրբավայերուն՝ Ընծայարանի առաջնորդութեանը։

Մեկնաւմն օր մ'առաջ Հոգ. Տ. Կիւել գ. Ա. Ա. Անձնի սրանին մէջ մաս մը տեսող դասախուար թիւն մ'ըստ Հողի կողմին՝ Հյ. Եկեղեցւոյ վրա։

Մեկնաւմն առ առին այ, գործեալ, օգ. 29-ին Տ. Կիւել եւ Տիրան վրդ. Անձնի մը սարկաւոց ու ասմանցնեան ողջերի զային, եւ Հողը նամբու դրին դիպի նուզարէ եւ անէկ Սուրբա։

Այս բոլոր այցելութեանց եւ տեսակցութեանց բնրացին այս ուսանողները մօ 30 նոցի, եւ անսն մեծաւուներ կամի յոյժ գեղեցիկ պատրութիւններ իջեցին Երևանադէմի Հայոց վանքէն եւ Հյ. Եկեղեցին, ուսուն մասին յաւ մահօրութիւններ սացան ամէն առ թիւ։

Այսպէսամ Հողէն սարիներու բնրացին շշանաւաւ եղած բոլոր ուսանողները, ուսուն Անզիկան Եկեղեցականութեան նախակերանի մէկ մասը պիտի կազմէն, արդէն մահօրացած եւ համակրած պիտի բլան Հյ. Եկեղեցւոյն՝ եւ փախազարձարաւ։

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● **Յունաց Պատրիարքարանի կողմէ Եկեղեցական Պատուիրակութիւն մը,** ի զուսու ունենալով Տ. Վասիլիս ևսու. ոգ. 25-ին այցելեց Պատրիարքարանն եւ Դամինին մէջ ընդունեած Պատ. Տեղապահ Մերազանին կողմէ՝ Եկեղեցները իրենց Պատրիարքարանին եւ Միաբանութեան շնորհակարութիւնները յայստեցին Ամեն. Տ. Դամիանոս Պատրիարքի վախոնումին առթիւ. Ս. Աթոռույս կողմէ սրբայայտուած առաջնորդութեան մասարա։

Հնտեւեալ օրը, չորեքշարթիւ, ժամը 10-30-ին, Գեր. Տեղապահ Ս. Հայրը, նետն ունենալով Դեր. Տ. Ամբրատ Ս. Եսիմիկոպատը եւ Հոգ. Ա. Թարգմանը նը մի բանի վարդապետներ, փոխադարձ այցելութիւններ, առաջական պատրիարքութիւններ առուած Պատրիարքարանին, եւ շնորհաւորեց նորդնտիր Պատրիարքական Տեղապահ Տ. Կելապիսն Արքականիկոպատի պաշտօնը, եւ բարեմադրութիւնները ըրաւ Որթողուս Պատրիարքութեան եւ Միաբանութեան բարորութեան համար։

● **Պաղեստինի Բարձր Խոմիսր Ն. Ա. Արք Ճօն Անձուրլրի պաշտօնավարութեան շրջանը լրացած ըլլարով՝ ի մօսոյ բաղարէս մեկնումին առթիւ, ի պատի նորին Վահամութեան թէյասեղան մը տրուեցան երւուաղէմ պատրիարքի Քաղաքապետ Վահամ։ Բաղրայի Դէյ Նէշալայի կողմէ՝ «Բախան Ստերին» մէջ, օգոստոս 26-ին, կէարէ ետրու Պատ. Տեղապահ Մերազանին, նետն ունենալով Հոգ. Տ. Պարզիւ Վարդապետը և Դիմանականին։**

● **Բարձր Խոմիսր Ճօնինեցաւ ամսոյս (սեպտ.) 2-ին, առաւուտեան ժամը 10-ին։ Ողջերթի զայցած էին երւուաղէմ պատրիարքի բաղարային պաշտօնաները, հոգեւոր պետները, հիւեւադասուներ եւն։**

ՊԱՏԿԵՐԱԳԻՐԻ (ԱԼ. ԹՈՂ) (Ա. Լ. ԹՈՂ)

ՀԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

Տ. Բ.

Համարիւ ունիմ իմացնել Զեզ թէ ՀԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՊԱՏԿԵՐԱԳԻՐԻ (ալպու) պատրաստած եմ արտօնավետ Ամեն. Տ. Եղիշէ Դուրեան Ս. Պատրիարքի (այժմ հանգուցեալ), իր Յիսեամեայ Յորելեանին առջև։

Դամկերները թուով 52 իրական լուսանկարներ են եւ ոչ թէ ընդօրինակութիւն կամ տպագրութիւն, մեծութիւնը 18×24 սանիմեդր, իւրաքանչիւր լուսանկարին պատմական բացատրութիւնը զրուած զարդի վրայ ընափառ տպագրութեամբ եւ երեք լեզուներով (Հայ. Անգ. Ֆուանսերէն):

ՊԱՏԿԵՐԱԳԻՐԻՆ կողքին վրայ տպուած է Դամի պարագա:

Այս լուսանկարները ազնիւ սարձանը մը պիտի ըսէք թէ Հայ Ազգին այս բան կորուստներէն վերջ զեռ ինչե՞ր ունինք եղեք երուսաղէմի մէջ։

Այս զգացումներով է որ կը համարձակիմ առաջարկել Զեզի որ օրինակ մը զնէք ՀԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ այս ՊԱՏԿԵՐԱԳԻՐԻՆ, որուն զինն է հաւաք 10 Ամերիկան Տօլար, կամ 10 Անգլիական Շլին, կանխիկ տպագրեալ փոստի ծախրը մէջն ըլլալով։

Պատկերագիրին պարունակութիւնը

1. Հենգանտգիր Նորին Վեհափառ ութեան ձորմ ե. բաղաւորին։
2. Հենգանտգիր Նորին Վեհափառ ութեան Մարի Քաղունեմին։
3. Ալոնի Կոմոն եւ Կոմունեմին։
4. Քէնթրապիրի Արքապիսկոպոս Հայոց Պատրիարքանին մէջ։
5. Ալութան Սելիմի հրավարտակը։
6. Տ. Եղիշէ Ս. Պատրիարք Դուրեան։
7. Երուսաղէմի պատմական վիճակը։
8. Երուսաղէմի պարփակները եւ զուռներու անունները։
9. Դամի աշտարակի։
10. Դամի աշտարակին դուռը։
11. Ս. Ցակորայ վանքին արտաքին տեսարանը։
12. Ս. Ցակորայ վանքին արտաքին դուռը։
13. Ս. Ցակորայ մեծ դրան ներսի ազդիւրը։
14. Ս. Ցակորի բակը, զաւիթը եւ դուռը։
15. Փայտեայ եւ երկաթեայ կոչնակները։
16. Ս. Ցակորայ Տաճարին ներին կողմը։
17. Ս. Ցակորայ աւագ սեղանը։
18. Ս. Գիլուարի ճակատը եւ դուռը։
19. Ս. Ցակոր Առաքելոյն զույխը։
20. Արձիւ դրօշակի։
21. Հեթում Բ. Հայոց թագաւորին զուտագանը։
22. Արքոց Ցակորիանց Տաճարին զմբէթը եւ զանգակառունը։
23. Նորաշէն Մատենացարանին տակտար։
24. Ս. Թարոս եկեղեցին խաչկալը։
25. Կիւլպէնկան Սարկաւաններ։
- Համակ կամ դրամ դրին համակ հասարան։
- Ամելգուննան Սարկաւագներ։
- Ժառշական Վարժարաց Վարժարանի մէջ։
- Հիեշշատական Վարժարաց Վարժարանի մէջ։
- Հիմուններ Մատենադարանի։
- Ս. Ցարութեան Տաճարը։
- Լուսանանութիւնը։
- Ս. Գերեզմանիր։
- Հայոց Ս. Լուսաւորչի եկեղեցին Ս. Ցարութեան մէջ։
- Ս. Փրկչի վանքին Զարչարանաց սեղանը։
- Ս. Աթոռոյ պատրիարքաց հանգստարանը։
- Արքայի Խաճառակներու յուշածանը։
- Մահարձան Մշտ. Ցակոր Աշրգիւանի։
- Գեթսեմանի Ս. Աստծածնի, եկեղեցիին դուռը։
- Ս. Աստծածնի, եկեղեցիին ներին տեսարան։
- Գեթսեմանի պարտի, զույխը։
- Ս. Համբարձման մատուռը։
- Եռշանիկի խճանկարը։
- Համասկոսի դրան մօտ հայկական մողայիր։
- Երուսաղէմի բազարացիներու տարագը։
- Բեթդինէմ։
- Ս. Ծննդեան ծրագրոյցի թափօրն ի Բեթդինէմ։
- Բեթդինէմի Ս. Ծննդեան տաճարը։
- Բեթդինէմի Ս. Ծննդեան տաճարին փայտէ դուռը։
- Բեթդինէմի Ս. Ծննդեան տաճարին սիւնազարդ զարիւր։
- Քրիստոսի Ս. Ծննդեան Այլը Բեթդինէմի մէջ։
- Բեթդինէմի հայոց տարագը։
- Նարուղինի արշաւանդն ի Եսաֆա եւ հայոց հետ ունեցած յիշաւակները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԿԵՐԱԳԻՐԻ

ԱՐԱՄ ՀԱՇԱԴՈՒՐ

P. O. Box 751

JERUSALEM (Palestine)

ԱՐԱՄ ԻԱԶՈՒՏՈՒԹԵԱՆ

Նկարիչ

Ուսուցիչ Ժառ. Վարժարանի

ի Վանս Ս. Ցակորիանց

ԵՐՈՒՍԱԼԵՄ

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

(12 թիւեր, 9-ը հրատարակուած) prq. L. A. Գալեմիշեանի. Հrs. Սահակ-Մեսրոպ Տպագրատան. Հասցէ Տպագրատան, 25, Chareh Tewfik, Cairo, Egypt.

— 21. ՊԱՆՏՈՐԱԾ (Պատկերազարդ Աւանդավէպ). Ն. Հարուրն. երես 31: — 22. ՄԻՏՈՒ. (Ոսկիի Փոխող Հպումը). Ն. Հարուրն. երես 24: — 23. ԼՏՄԻՏՈՒ եթ ԱՊՈՂՈՒ. (Յունական Աւանդավէպ). երես 20: — 24. ԱՐՄԻՆՈՅ (Աստուած կը տեսնէ ճըշմարտութիւնը, բայց կը սպասէ). Տոլսոյ. երես 24: — 25. ԱՆՏԵՍՈՒԱԾ ԿԱՅԾՈՒ. Տոլսոյ, երես 32: — 26. ՄՄԱՅԿ. Զարլ Տիգրան. երես 28: — 27. ԵՂԻԱ, ՓՈՅԲԵՐՈՒ. ԽՄԱՍՈՒԹԻՒՆԸ, ԶԱՐ ՈՒԻՆ, ՀԱՅԻ ԿՑՈՐԸ. Ն. Հարուրն. երես 32:

28. ՀԱՅԿԱՐԱՆ

(Պարեկազիրք պատկերազրդ). ԳԵՐԳ-ՄԵՏՈՒ. Մետովեան ձեմարան, Բավլովոյ, Սոճիա: Տպագրման, Սոճիա: Երես 324, Գին 2 դրամ:

29. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԸ

(Արձակ էջեր, պատմուածիներ եւ զանազանի). ԳԵՂԱՎ ԲԱՐԱԿԵԴԵԱՆ. Հrs. Նահատակ Գրագէմերու Բարեկամներու: Մետ. Թիւ 4, Բարիզ, 1931, Երես 254:

30. ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ

Խաչատուր Աբովիեան (պատմական վէպ). Դ. Տպագր. Հrs. Պ. Զարդարեան: Տպագր. Հ. Կօւկարեան («Արեւ») Կ. Պոլիս. 1931, Երես 316, Գին 200 prf. դր:

31. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՆ ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Սուրեն Բարախուեան. Հrs. Սահակ-Մետու. Տպագրատան. Գանիրէ, 1931, (Chareh Tewfik, №. 25). Երես 152, Գին 2 սիլին:

32. ՓԵԹ Ա. Կ

(Քերական ընթերցարան). Յ. Գ. Նիկողոսիան. 1931. Կոչնակ Տպարան. Նիւ Եռք. երես 44, Գին 30 սենտ:

33. AGHA CATCHIK ARRAKIEL.

By Mesrobb J. Seth. M. R. A. S. (London). A paper read at the XIII meeting of the Indian Hist. Records Commission held at Patna, in Dec. 1930. Գին՝ 8 անս, երես՝ 14:

34. ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ

(Յովսէփ Կթուի նամակը, Վարդանի ձառը, և Եղիշէ մէջրերում): Հրտ. Սահակ-Մետու. Տպագրատան, Գահիրէ,